

796/062)

Հ. Ա. Լ. Ս.

1947

թի 9-10

(47)



ԳԱՐԵԼՈ ՇԱՀԻՆԵԱՆ | (անդամ)

OCT 2010 2013 2013 2000

# ԳԱՐԼՈ ՇԱՀԻՆԵԱՆԻ ՄԱՀԸ

Ներկայ համարը պատրաստ էր տպագրութեան յանձնելու, երբ վրայ հասաւ անակնկալ ու անողոք հարուածը: Տակաւին կայտառ, առոյզ, անձնական դործի եւ հանրային ծառայութեան անսպառ եռանդով տոգորուած, ո՞չ ոք մտքէ կ'անցընէր թէ կրնայ յանկարծ տապալիլ շարժումի այս տիտանը:

Ո՞չ իսկ ինքը՝ մանաւանդ:

Վիրաբուժական զործողութենէ մը յետոյ, որ յաջողութեամբ անցած էր, ապաքինելու վրայ էր եւ կը պատրաստուէր տուն վերադառնալ: Ստիպուեցաւ քանի մը օր եւս սպասել հիւանդանոցին մէջ, դարմանելու համար թոքերու բորբոքում մը:

Ապրիլ 6ին, կիբակի իրիկունը, տաքութիւնը քիչ մը շատցած էր եւ ինքինքը յոզնած կը զգար: Բայց ո՞չ ոք մտքէ կ'անցընէր անողոք վախճանը:

Յաջորդ առաւօտ, հոդին աւանդած էր :

## ՅՈՒՂԱՐԿԱԿՈՐՈՒԹԻՒՆԸ

Գառլո Շահինեանի յուղարկաւորութիւնը ընդհանուր սուլդի վե իր անձին ու հանրային զործունէութեան հանդէպ՝ ջերմ համակրանքի արտայայտութեան պատկառի երեւոյթ մը ստացած էր 12 ապրիլ, շարաթ օր, Փարիզի Հայոց եկեղեցին մէջ:

Դադաղը որ ծածկուած էր Հ. Մ. Բ. Մ. ի գրօշով եւ նշանակով կ'անհետանար ծաղկեպահներու եւ փունջերու դէզին տակ: Յիշենք կեղը. Վարչութեան ծաղկեպահը, տրուած որոշման մը համաձայն՝ միակը յանուն Հ. Մ. Բ. Մ. ի եւ Հայ սկառատներու. նաեւ Մարսէյլի Մ. ճիւղինը, ինչպէս նաեւ Հայ Աղդ. Ճակատինը:

Ներկայ էին կեղը. Վարչութեան, Շրջ. Վարչութեան, Մ. ճիւղերու վարչութեանց ներկայացուցիչները ամրող կաղմով, Պուշտիւ-Ռոնի ննթաշրջանին կողմէ՝ Շ. Վ. ի պատգամաւորութեան ներ-

կայացուցիչները, Հ. Ա. Բ. Միութեան Հայկական Ռեզիստանսի, Բարեգործականի, Ֆր. Երիտ. Միութեան, Ռազմիկներու եւ ազգային ուրիշ կազմակերպութեանց ներկայացուցիչներն ու հանրային ծանօթ դէմքեր:

Կարգապահութեան կը հսկէին Հ. Մ. Բ. Մ. ի սկառատները որոնք յանուն Հ. Մ. Բ. Մ. ի եւ իրենց բացակայ եղայրյներուն, վերջին յարզանքը ընծայեցին, բոլորը յուղուած ու դալկարդէմ, տակաւին անհաւատալի իրողութեան տպաւորութեան տակ:

Դամբանականներ խօսեցան Գեր. Տ. Արտաւազդ Սրբազն, որ իրը դամբնկեր հանդուցեալին եւ մօտէն ծանօթ անոր բարեմասնութիւններուն, իր պերճ ու խորիմաստ խօսքերով խորապէս յուղեց ներկաները, ծանրանալով Հ. Մ. Բ. Մ. ի համազգային զործունէութեան եւ հանդուցեալին կատարած մեծ դէրին վրայ: Կեղը. Վարչութեան կողմէ Պ. Գրիգոր Մերճանօֆ, որ երկար տարիներու անձնական սերտ մտերմութեան եւ անընդհատ զործակցութեան յիշատակներու աղղեցութեան տակ, ծանրացաւ անոր նկարազբի մեծութեան եւ անհիատ կամքին, որուն ամենօրեայ փաստերը կուտար իր անձնական զործին թէ հանրային զործունէութեան մէջ եւ յանուն իր Ծնկերերուն ուխտեց յամառօքէն շարունակել կէս մնացած զործը:

Մարսէյլին սկառատ խմբապետ Պերճ Ֆէրհատեան՝ կարզաց Սէնթ Անի ծնողական խորհուրդին սրտայոյդ ուղերձը:

Արարողութիւններէն յետոյ գաղաղը Հ. Մ. Բ. Մ. ի գրօշակիր խմբակին առաջնորդութեամբ մեռելակառք փոխազրուեցաւ կեղը. Վարչութեան անդամներուն կողմէ, մինչ սկառատները՝ վերջին յարգանքը կը մատուցանէին հանդուցեալին:

Հանդուցեալին վշտահար տիկնոջ բաղձանքով, մարմինը ամփոփուեցաւ Սիւսիի գերեզմանատան մէջ, ուր հրահետի յարդանքի վերջին խօսքեր ըրին՝

7939-ԱՀ



իոր յուղումով իր վաղեմի գործակիցները Կ. Ռւշաբլեան եւ Մ. Մալումեան:

Կեդր. Վարչութիւնը ստացած է 100է աւելի ցաւակցական հեռազեր եւ բազմաթիւ նամակներ:

Որոշուած է փոխան ծաղկեպսակի հաւաքուած զումարները տրամադրել Դառլո Շահինեանի յիշատակը յաւերժացընող ձեռնարկի մը, որուն արդէն՝ մասնաճիւղերու վարչութիւնները մասնակցած են կարեւոր զումարներով:



ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՆՕԹԵՐ. — Գառլո Շահինեան ծնած էր Պոլիս, Սկիւտար՝ հայաշատ արուարձանին մէջ, 1893, մայիսին: Իր երկրորդական ուսումը ստացած էր Պէրպէտեան եւ Կարապետեան վարժարաններուն մէջ: Յաճախած է Պոլսոյ իրարաբանական վարժարանը եւ հետեւած քիմիագիտութեան, զոր չէր դադրած ուսումնասիրելէ մինչեւ վերջին օրերը:

1911ին, տակաւին աշակերտ Պէրպէրեանի, Սկիւտարի մէջ հիմը կը դնէ « Հայորդիներու Ընկերակցութեան », նախասպէս կազմելէ եւ ղեկավարելէ յետոյ Հրատ մարզական ակումբը:

Հայորդիները շատ չանցած, Շահինեանի կորովի ազդեցութեան տակ Պոլսոյ մարզական գործունէութեան մէջ կը դրաւեն առաջնակարգ դիրք մը, հասցնելով վարժ մարդիկներ եւ ախոյեաններ: Շահինեանի հնարամտութիւնը՝ միացած իր զոհարերութեան ոգիին, Միութիւնը կ'օժտէ մարզականով մը, որուն յարդարումը՝ անդամներէն կը խլէ գերազոյն այլ խանդակու ճիգեր:

Թէնիսը որ ծանօթ խաղ մը չէր եւ միայն ամերիկեան վարժարաններուն մէջ կը խաղցուէր, կ'որդեղրուի Հայորդիներուն կողմէ, որոնք յատուկ դաշտ մըն ալ կը յատկացնեն: 1913ին եւ 14ին, Շահինեան իր մարդիկներով կը մասնակցի հայկական ողիմպիականներուն:

Միայն վարպետ ղեկավար մը չէր,

այլ եւ արժէքաւոր մարդիկ մը, որ քանիցս, բարձրութիւն ցատկելու մրցումները շահած է:

Շահինեան՝ առաջիններէն մէկը կ'ըլլայ սկառուտութեան կարեւորութիւնը գոնահատող եւ իր հիմնած « Հրատ » մարզականէն կը բխեցնէ սկառուտական առաջին խումբերը Ալիմ Ալիմ, զբեթէ միաժամանակ Հինդեան վարժարանի սկառուտ կազմին, 1913ին, մարտի վերջերը :

1915ին, թուրք կառավարութեան արգելքով Հայորդիները կը փակուին եւ ակումբը կը ցրուի:

1918ի վերջաւորութեան հիմը կը դըրուի Հ.Մ.Լ.Մ.ի, Պոլսոյ մարզական ակումբներու ձուլումով: Գառլօն իր Կեդր. Վարչութեան անդամ, կը չարունակէ միշտ խանդակառութեամբ զործել: Հ.Մ.Լ.Մ.Ը.ը, արդէն ամրօրէն հաստատուած, կը զօրանար ու կը ծաւալէր, երբ քաղաքական դէպքերը կը հարկադրէին փակել Կեդր. Գրասենեակը ու վերջ տալ՝ Պոլսոյ մէջ Միութեան գործունէութեան:

Այս անդամ, արտադադի էր Թուրքիոյ հայութեան համար: Ու Հ.Մ.Լ.Մ.ը կը հետեւի ժողովուրդին, որուն ծոցէն բխած էր, արտասահմանեան ամէն մէկ անկիւնի մէջ՝ լարելու համար իր ցանցերը: Գառլօն, կարճ ժամանակ մը Պուլկարիոյ մէջ՝ առեւտուրով զբաղելէ յետոյ, 1925ին կը հաստատուի Փարիզ, հոն շարունակելու համար իր զործունէութիւնը Հ.Մ.Լ.Մ.ի մէջ: Պահ մը, Միութեան չուրջ յարուցուած պայքարը դառնացուցած էր իր հողին: Զէր սիրեր իր պաշտամ Միութիւնը ինկած տեսնել կուսակցական ազգեցութեան պայքարի մէջ ու քաշուեր էր զործօն մասնակցութենէ, սպասելով լաւագոյն օրերու:

Լաւագոյն առիթը իրեն կ'ընծայուէր ֆրանսայէն Գերմաններու հեռացումով: Պատերազմը կասեցուցեր էր մարզական ամէն զործունէութիւն, մասնաճիւղերը լուծուեր եւ անդամները ցրուեր էին:

Գառլօն, Մերձանօֆի հետ ձեռք ձեռքի եւ ուրիշ վաստակաւոր Հ.Մ.Լ.Մ.ական-

# ԳԱՐԼՈ ՇԱՀԻՆԵԱՆ

« Լախտի հարուած » բացատրութիւնը կը դառնայ բիրտ ու վայրագ իրականութիւն մը՝ իր բարեկամներուն, ընկերներուն, ծանօթներուն եւ իր ընտանիքին շշմած մտքերուն վրայ:

Քանի օրէ, Հ.Մ.Լ.Մ.ի կեդրոնատեղին դարձած է ապշահար այցելուներու հաւաքավայրը:

Բոլորին շրթունքին վրայ նոյն բառն է, — ԱնչԱԻՍՏԱԼԻՇ...

Ֆրանսայի զանազան անկիւններէն ցաւակցական հեռագրեր կը տեղան: Բոլորին բովանդակութիւնը նոյն սոսկալի զարմանքը կը մատնէ այլազան բառերու սղաւոր դրացնութեամբ:

ԱնչԱԻՍՏԱԼԻՇ ՄԱԶԼ...

Այո՛, անհաւատալի:

Երէկ տակաւին առոյդ ու կայտառ, միշտ կենսուրախ, անսպառ կորովի շտեմարան մը, վարակիչ իր եռանդով, հաղորդական՝ իր անզուսալ խանդով, ամբողջ եռուզեռ, շարժում ու կենդանի դործ :

Ներու անձնուէր մասնակցութեամբ, հիմը կը դնէ Առժմ. Կեդր. Վարչութեան եւ դըլուխը կը կանդնի Ֆրանսայի շրջանի վերակալմութեան ծանր աշխատանքին: Բայց ան, աւելի հեռուն կը նայէր: Հ.Մ.Լ.Մ.ը Պոլսէն ի վեր իր կեդրոնը կը փրնտըուէր, շրջանէ շրջան կապ հաստատելու, համազգային գործունէութեան միօրինակ ծրագիր մը մշակելու, իր միասնականութիւնը վերապանելու, եւ իր հայրենասիրական առողջ ու լայնախոհ ոգին վերահաստատելու համար:

Ու յամառօրէն, նիւթական մեծ զոհողութիւններու ի զին, հետապնդելով մէկտեղ Ֆրանսայի շրջանի վերակալմութիւնը, առաջ կը տանէր Համագումարի մը նախապատրաստական աշխատանքները, շրջաններու հետ անձնական եւ պաշտօնական թղթակցութեամբ:

Փլա՛ւ Հ.Մ.Լ.Մ.ի մէկ սիւնը՝ անձայն ու անշշուկ՝ զուարթ աղմուկի այս մարդը: Միս-մինա՛կ լքուած պանդուխամի սկէս, չէնչող ու քրքջալիր ընկերականութեան սիրահարը, միս-մինա՛կ... համատարած Միութեան մը այս մէկ հիմնադիրը՝ հարսնեւորի հոգիով յաւիտենական երիտասարդ:

Միս-մինա՛կ՝ մաղձոտ դարմանատան մը անկիւնը, ... Հեռո՛ւ իր բոյնէն ուր կը վազէր ապաստանիլ օրուան հեւասպառտաժանքէն յետոյ կազդոյր գտնելու, նոր վազքերու շունչ եւ դալիք յոդնութիւններու համար ուժ ամբարելու:

Հեռո՛ւ իր բոյնէն զոր կը պաշտէր, իր կնոջմէն, իր զաւկըներէն, — իր անսպառ կորովին աղբիւրը:



Ոմանք ընկերը պիտի սղան՝ անկեղծ ու անշահախնդիր: Ուրիշներ՝ սրտրաց բարեկամը՝ միշտ պատրաստ ծառայելու՝

Այսօր, Ֆրանսայի շրջանը շատ բան կը պարտի իրեն, չըսելու համար ամէն բան: Եւ եթէ օր մը, Հ.Մ.Լ.Մ.ի Համադումարը յաջողի, վերապրողները պէտք է զիտնան թէ այդ եւս իրեն պիտի պարտին՝ մեծ մասամբ:

Պատրաստուած էր, ապաքինումէն յետոյ, ի զլուխ հանել երկու աղուոր ծըրագրեր, որոնց վրայ կը մտածէր երկարժամանակէ ի վեր: Հ.Մ.Լ.Մ.ի փարիղեան շրջանին ապահովել մարդարաշտ մը եւ սկառուտական կազմին տրամադրել նիւթական կարեւոր գումար մը:

Եւ, ի՞նչ խանդավառութեամբ, կը պատրաստուէր Հ.Մ.Լ.Մ.ի պատղամաւորութիւնը առաջնորդել դէպի Հայրենիք, որուն հանդէպ կը տածէր անհուն խանդաղատանք եւ անսպառ հիացում:

Աչքը ետին մնաց...

խորհուրդով ու գործով։ Կամ զործակիցն ու աշխատակիցը՝ միշտ եռանդուն, միշտ լաւատես եւ միշտ յանդուզն։

Ու բոլորը հանդուցեալին մէջ կը սըզան մարդը՝ որ ճանչնալով իր թերութիւնները, կը փորձէ զանոնք սրբագրել յօդուտ շրջարատին եւ համայնքին։ Մարդը որ իր անհատական գործին մէջ յամառ ու տոկուն, հանրային ձեռնարկի մէջ աննկատ ու անշահախնդիր, անրարոյութիւն կը սեպէ քիչ մըն ալ խորհիլ իր անձին վրայ։

Եսասիրութեան իրաւունքը մէրժած էր ինքը ինքինքին, իր ուժերը անհաշիւ սպառելու համար յօդուտ Հայ Մարմնակրթական Ընդհանուր իրութեան, որ իրեն համար եղած էր եւ կը մնար դրական հայրենասիրութեան, աղղային ծառայութեան միակ, բարձրագոյն եւ լաւագոյն վարժարանը։

Մօտ երեսուն տարիներ առաջ, մէկն եղած էր անոնցմէ որ Հ.Մ.Լ.Մ.ի հիմնադրութիւնը սրբագրութիւնը էին երդումով մը, — ծառայել Աղդին եւ Հայրենիքին։

Այդ օրերու Հ.Մ.Լ.Մ.ականներուն համար, որոնք այսօր, յիսունը անցնելու վրայ, մազ ու մօրուք կը ճերմկցնեն ու կը սկսին կքիլ տարիներու, հոգերու եւ յուսախարութիւններու բեռան տակ, երդումը միշտ կը պահէ խորհրդաւոր թարմութիւն մը, հզօր թելադրականութիւն մը։ Շատերուն, թիրեւս զարմանալի թուի նման երդում մը մարզական կազմակերպութեան մը համար։

Հայուն ճակատագիրն է սակայն, որ իր դրոշը դրած է Հ.Մ.Լ.Մ.ի առաջին օրուան վրայ եւ Հայը միայն կրնար մարզանքին կապել հայրենասիրական զաղափարաբանութիւն մը։

Իրօք, հազիւ հիմնուած (1918), Հ.Մ.Լ.Մ.ը ինքը ինքինքը կը գտնէ անօրինակ կացութեան մը առջեւ։ Հայութիւնը կ'ապրի իր պատմութեան ամէնէն հոգեցունց մէկ պահը։ Թուրքը զինաթափ, Պոլիսը՝ յաղթական բանակներու դրաւման տակ, դարաւոր գերութեան մը շղթաները կը փըշքուին ու կարծես, օղակ օղակ կը փրթին

ու կը թափին՝ շոինքով։ Արարատի գաւաթէն կը փայլի փրկութեան աստղը։ Հայը Յարութեան հրաշքը կը փորձէ։ Թուրքը փորձեր էր անձիտել հայութիւնն ու յանձնել պատմութեան։ Բայց ինքը՝ Հայութիւնը չէր որոշած անձնասպան ըլլալ։ Ու դեռ, բաղմաթիւ էին անոնք որ անօրինակ յանդզնութիւնն ունեցեր էին... ողջ մնալու... գողզոթիւններու եւ սպանդանոցներու մէջ։ Ողջ մնացեր էին ու կը վերադառնային։ բայց կմախացած, կիսամերկ, յոդնաբեկ, նիհար տոպրակ մը շալիած, վերջին փշանքը՝ նախկին ճոխութիւններու եւ հարստութիւններու։

Հազարաւորներ էին որբուկները, անօթի, ամենազուրկ, զոր պէտք էր փրկել թրքական ու քրտական որջերէն, մահացու ախտերու ճիրաններէն։ Փրկել մանաւանդ ու առողջացնել հայկական հոգիի կենարար շիճուկով։ Պէտք էր պատսպարել, սնուցանել, հագուեցնել ու մարդավայել կեանքի բարիքներուն վերադարձըննել բոլորը՝ մեծով, պղտիկով։

Ու ոտք ու թեւ խաղցնելու համար կազմուած մարզական այս միութիւնը կուտայ իր երդումը։ — Ծառայել Աղդին եւ Հայրենիքին — կը նետուի հրապարակ ու կը ծառայէ։

Այդ օրերուն, Գառլօ, իր հնարամը տութեամբ, յանդզնութեամբ եւ անսպառ կորովով, ամէն տեղ է ուր փրկութեան զործ մը կը մատնանշուի։

Հ.Մ.Լ.Մ.ը կը հիմնէ առաջին դարմանատունները դաղթականներուն համար։ Գառլօ, Ղալաթիոյ խորհրդարանին բակին մէջ՝ կը բանայ ծրի դեղարան մը որուն սիրայօժար հայթայթիչն էր իր մէծ եղրօր դեղարանը...։

Այսպէս էին այդ օրերու առաջին Հ.Մ.Լ.Մ.ականները եւ Գառլօ իր շոայլ սըրտով ու մեծափարթամ հոգիով՝ առաջիններէն էր անոնց։

Այդ հոգիով ալ տարիք կապեր ու մազ էր ճերմկցուցեր։ Մազ էր ճերմկցուցեր։ բայց բաղմաթիւ են այն երիտասարդները որոնք նախանձով պիտի ուզէին ունենալ այս մարդուն տոկունութիւնն ու եռանդը,

կամքն ու կորովը, ստեղծագործ ուժն ու  
աշխատանքի սէրը:

Այդ երիտասարդներուն պիտի մաղ-  
թէի մանաւանդ ունենալ անոր հայրենա-  
սիրութիւնն ու իսկական մեծութիւնը:

Հ.Մ.Լ.Մ.ը իրեն համար եղած էր  
զաղութներու մէջ՝ հայութեան և հայ-  
րենիքի դրական ծառայութեան ամուր  
դործիք մը:

Այդ հաւատքով ալ, չէր կրնար զո-  
հանալ հիմնազիրի տիտղոսով ու փառա-  
պսակով ու զարձած էր համազգային այս  
Միութեան ամենէն եռանդուն մշակը:

Այդ էր որ զինքը մղեց նիւթական ու  
բարոյական ոչ մէկ զոհողութեան առջեւ  
ընկրկելու, զլուխ հանելու համար այս  
շնանի վերակազմութիւնը՝ հակառակ  
բազմաթիւ խոչընդուներու եւ դիտում-  
նաւոր խաչաձեւումներու: Այդ էր նաեւ  
որ, զինքը կը մղէր՝ Շրջաններու հետ հա-  
մախորհուրդ՝ պատրաստելու համազու-  
մարը, համատարած այս Միութեան վե-  
րազարձնելու իր նախկին եղայրական  
միասնականութիւնը եւ անով կերտելու  
Հայրենիքի չուրջ ամրօրէն բոլորուած  
միահամուռ զանգուած մը:

Իր վերջին օրերու մեծագոյն երազը  
մնաց Հայաստան երթը Հ.Մ.Լ.Մ.ի պատ-  
դամաւորութեան զլուխն անցած:

Տղու հոգիով այս մարզը՝ այդ Մեծ  
Օրը կ'երազէր, կ'երեւակայէր, կը ման-  
րէր իր բոլոր պահէրուն մէջ խանդով ու  
խինդով, անհուն զուրդուրանքով, գլեթէ  
դաղտնի բոլորէն, զանձը ձեռքէն թուած-  
դացած, զողցուած տեսնելու վախով:

Ճակատագիրը այլազէս տնօրինեց,  
այդ հողեկան հրճուանքն ալ շատ տեսնե-  
լով, նոյնիսկ քանի մը կաթիլ թոյն թա-  
փելով վրան...

Հոյակապ ծրագրերու մարդ էր, ուրիշ-  
ներու համար ցնորական գրեթէ. իսկ իր  
իրապաշտ ու մանրակրկիտ կամքին առ-  
ջեւ՝ իրականալի:

Կարճ ատենուան մէջ՝ կուզէր մօտ  
3000սկառուտներ հազուեցնել: Շրջ. ժողո-  
վը 2,5 միլիոն քուէարկած էր. ինքը խոս-

տացեր էր 1,5 միլիոն այս մայիսին վը-  
ճարելի:

— Ի՞նչպէս պիտի ընես, կը հարցնէի:

Անկողնին մէջ նստած, ուր երկու օր  
յետոյ պիտի զանէր տանջալի մահ մը,  
միս-մինակ, հեռու իրեններէն, խորթ ու  
անտարեր ձեռքերու ասղնտութին տակ,  
կատաղի յուսահատութենէ մը յետոյ (հա-  
ւանաբար իր կեանքին միակ կատաղու-  
թիւնն ու յուսահատութիւնը), կը պա-  
տասխանէր ժպտաղէմ ու հաւատալի:

— Պիտի տամ: Մէկ անգամէն չեղաւ,  
տասն անգամէն, բայց պիտի տամ:

Այսպէս էր Գառլօն, բոլորին համար  
« մէր Գառլօն »:

Զկայ այլեւս :

« Ոչ եւս է », ինչպէս կ'ըսեն: Դեռ  
չենք հաւատար. չենք կրնար. այդ ուժեղ  
մարմինը, այդ առոյգ կաշմն ու պողպա-  
տէ կամքը՝ չէին կրնար այլպէս, մէկ ան-  
գամէն անհետանակ, առանց ազդանշանի,  
առանց իմաց տալու, առանց հրաժեշտ  
առնելու: Վաղը կը վարժուինք հաւանա-  
բար, ինչպէս վարժուեցանք զեռ շատ ան-  
սովոր ուրիշ բաներու եւ այն ատեն կը  
զդանք ահաւոր բացակայութիւնը:


Եւ այն ատեն, այն ատեն միայն,  
Գառլօ՛, զործակիցներդ կը յիշեն տարի-  
ներ առաջ տրուած երդումը՝ զոր կրկնե-  
ցիր հանդիսաւոր պահու մը մէջ՝ անցեալ  
տարուան վերջալոյսին, եւ ուխտը զոր ի-  
րենք կատարեցին սղաւոր սրտով ու ըլշ-  
մած ըղեղով, դեռ քանի մը օր առաջ:

Ինչ որ սկսար, կը շաբունակուի: Ինչ  
որ ծրագրուեցաւ, կը կատարուի քու ա-  
նունովդ:

Այսպէս վճռեցին:

Գնա՛ խաղաղութեամբ:

ՄԿՐՏԻՉ ԵՐԻՑԱՆՑ



# ՈՉ ԵՒՍ Է

Գառլօն չէ՝ մեռած :

Այսպէս խորհեցանք մենք, իր ամենորեայ աշխատակիցներս, երբ իր մահուան չարազէտ գոյժը մեղ հարուածեց կեդրոնի գրասենեակը, եւ ուր, բոլորս ընկձուած, բաց աչքերով, մեր շուրջը զգդացինք իր ստեղծած տաքուկ մթնոլորտը, ու ամէն մէկ առարկայի վրայ իր ձըդած Հ.Մ.Լ.Մ.ական դրոշմը :

Մէկ վայրկեան լուսթիւն :

Մէկ վայրկեան, որուն միջոցին ամէն մէկս վերաքաղն ըրաւ Գառլօն օդտակար գործունէութեան : Պոլիս, երիտասարդութեան խենդ օրեր, մարզական խումբերու կազմութիւն, նիւթական լայն աջակցութիւն, եղբայրական գուրզուրանք բոլոր մարզիկներու հանդէպ, Հ.Մ.Լ.Մի կաղմութիւն : Յետոյ արտազալթ, Փարիզի մէջ իր հիմնած ճաշաբանը, որ եղած էր Հ.Մ.Լ.Մականներու ժամադրավայրը, ձրի ճաշ կարօտ եղբայրներու, մարզական խրատներ բոլոր երիտասարդներուն, ողիմպիկական խաղներու կազմակերպութիւն, դարձեալ նիւթական աջակցութիւն, Հ.Մ.Լ.Մ.ի Յիշատակարանի տպագրութեան իր ծախքերով : Վերջապէս յետ-պատերազմեան շրջանի վերակազմութեան խանդավառ օրեր, անքուն գիշերներ, պայքար, բոլորը Հ.Մ.Լ.Մ.ի դրօշին տակ հաւաքելու ձեռնարկներ, թերթի հրատարակութիւն, ճամբորդագին, հսկայ սկառտական շարժում ստեղծելու որոշում, իշահ Հ.Մ.Լ.Մ.ի տիտանական աշխատութիւններու ծրագիր, Հ.Մ.Լ.Մ.եւ միայն Հ.Մ.Լ.Մ., ու վերջապէս իր երկար տարիներու իղձերուն պսակումը, Հայրենիք այցելելու վարդագոյն հեռապատկեր եւ յետոյ յանկարծ մթութիւն...

Գառլօն չպիտի մեռնի :

Այսպէս խոստացանք, մենք իր Հ.Մ.Լ.Մ.ական եղբայրներս, երբ իր դադաղին վրայ թափած արցունքները հաղիւ չորցած, հաւաքուեցանք կեդրոնի գրասենեակը եւ ուր մեր վրայ զգացինք, պատէն կախուած իր մեծադիրի նկարին, բարի եւ մազնիսացող նայուածքը :

Հոս բոլորս, սեղմ կղակներով, պը-ուստած յօնքերով վայրկեանի լրջութեանը դիտակից կորովի արտայատութեամբ, ուխտեցինք կրկնապատկել մեր ջանքերը զդալի չընելու համար իր բացակայութիւնը, եւ զլուխ հանելու համար իր այնքան սիրած հսկայ դործը :

Անհատներ կան, որոնց կեանքը իրենց խել համար մեծ արժէք մը չի ներկայացըներ : Անոնց համար կեանքը ուտել, խը-մել, հանդչիլ եւ զուարձանալէ աւելի բան մընէ : Անոնց համար ապրիլ կը նշանակէ, բարձր եւ վսեմ իտէալի մը ետեւէն վազել եւ կանդ չառնել մինչեւ որ այդ նուիրական գործը զլուխ չելլէ : Ահա այս տեսակի հսկայ մըն էր Գառլօն, յաճախ կը զոհէր իր հանգստութիւնն ու քունը, կը զոհէր իր գործը, նոյնիսկ կը թողուր իր այնքան գուրզուրած քնտանեկան բոյնը, իր անուշիկ զաւակները երբ Հ.Մ.Լ.Մ.պէտք ունէր իր աջակցութեանը, երբ իր ազգին հազարաւոր զաւակները իր ներկայութիւնը կը պահանջէին :

Ան, յաջողեցաւ զբեթէ իր ծրագրած բոլոր ձեռնարկներուն մէջ. միայն մէկ բան, ամենակարեւորը իրեն համար չեկարողացաւ զլուխ հանել, այն է առաջնորդել Հայրենիք այցելող առաքելութիւնը :

Բայց մենք, կը խոստանանք իրեն, որ Հայրենիքն վերադարձող իր մարզիկները, իր հայրենարար հողակոյտին պիտի բերեն բուռ մը հող Հայրենիքի ողեւոր մարզաշտերէն, ափ մը ջուր Հայրենիքի զուլալ աղբիւրներէն եւ փունջ մը ծաղիկ Արարատեան դաշտերէն, ու ծնրադիր իր շիրմին առջեւ պիտի մըմնջեն .

— Գառլօն ջան, զուն բարձրացար եւ բարձրացուցիր, կը խոստանանք հետեւիլ քու օրինակիդ :

Դուն չես մեռած մեր սրտերուն. մէջ :

Եւ չպիտի մեռնիս, քանի քու դորձի պիտի շարունակուի բոլորէն :

Հանգիստ ոսկորներուդ :

ԺՊՑՈՒՆԻ

# ՄԵՐ ՇՐՋԱՆԱՑԻՆ ՊԱՏԳԱՄԱԻՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ

Մեր բաղմաթիւ ընթերցողներուն ներուղամտութիւնը կը խոդրենք, եթէ այս համարին բաղմաթիւ էջերը կը յատկացնենք Ֆրանսայի Շրջանի Պատգամ. Ժողովին, զիրենք կը զրկենք սովորական բովանդակութենէն:

Փոխարէւ սակայն, կը կարծենք թէ առով՝ դոհունակութիւնը կուտանք իրենց, վկաներն ըլլալու առոյց ու կորովի շրջանի մը վերածննդեան ճիգերուն:

Կը կարծենք նաև թէ, հեռաւոր շրջաններու մէր ընթերցողներն ու ՀՄԼՄականներն եւս ջերմօրէն կը հետաքրքրուին մէր շրջանի անցուղարձերով:

Իրօք, բաղլատարար Ֆրանսայի, Հ.Մ. Լ.Մ. ի ուրիշ ճիգեր խաղաղ զործունչութեան շրջան մը բոլորած են այսօր, կրնանք լսել, բացի Սուրբիայէն, որ վերջերս միայն ճանչցաւ աղմկալի փոթորկի մը խաղերը:

Իսկ Ֆրանսայի մէր շրջանը, մօտ 15 տարի է կը փորձէր կուրծք տալ կուսակցական, խմբակցական թէ անհատական թաքուն կամ բացայայտ սադրանքներու, մինչեւ պատերազմ եւ յետոյ՝ դերմանական գրաւման հետեւանքով, կը դատապարտուէր կազմալուծման:

Աւելի քան մէկ տարի պէտք եղաւ լծուիլ համբ ու յամառ աշխատանքի, մաքանելով մէկտեղ միշտ նոյն խաղերուն ու դաւերուն դէմ, զեկավարելով մէկտեղ շրջանը, յաջողցնելու համար մարզական բաղմաթիւ հին ու նոր Միութիւններու ձուլումը Հ.Մ. Լ.Մ. ի մէջ:

Գիտակից ու անկեղծ որեւէ Հ.Մ. Լ.Մ. ական, ազնիւ հպարտութեամբ պիտի կրնար պարծենալ՝ տեսնելով իր Միութեան Պատգամ. Ժողովին մէջ՝ ներկայութիւնը բաղմաթիւ նորերու, որոնք, առանց կեղրոնի վարչութեան ձեռնարկին, Հ.Մ. Լ.Մ. ի հանդէպ հակառակորդի կամ նախանձու մբցորդի զիրքին մէջ պիտի մնային, զիրենք լիազօրող բաղմաթիւ Մասնաճիւղերով:

Մինչեւ, այդ օր, Պատգամ. Ժողովին

կը ներկայանային Հ.Մ. Լ.Մ. ի կենսական շահերուն հանդէպ շատ աւելի աղնիւ նախանձախնդրութեամբ, շատ աւելի խոր ըմբռնումով, աւելի բարձր հայրենասիրութեամբ, քան այն մէկ քանիները, որոնք չին Հ.Մ. Լ.Մ. ականի իրաւունքներէ ճառելով, եկեր էին պառակտումի վերջին փորձ մը եւս կատարելու:

Այո՛, ճիշտ այսպէս. Եկեր էին միայն ու միայն, պառակտումի վերջին փորձ մը կատարելու տեղույն վրայ, տարի մը ամբողջ, թերթով ու բերնով՝ ըմբռստութիւն քարողելէ յետոյ, հրապարակային վարկարեկման վատ եւ աններելի արարքներով:

Մեր տեղեկատուութեան մէջ, ակամայ քանի մը էջ պիտի յատկացնենք անոնց, որպէսզի մէր հեռաւոր շրջաններու եղբայրներն ալ զիտնան թէ կուսակցական և խմբակցական բթամտութիւնը ի՞նչ աւեր կրնայ զործել, եթէ չնուկեն, մինչեւ պառակտումի որդը չսմքի վերջնապէս.



## Ա Ռ Ա Զ Ի Ն Ն Ի Ս

Հինգչարթի 26 դեկտ. Բարիղ, Միւթիւալիթէի սրահին մէջ բացուեցաւ Հ.Մ. Լ.Մ. ի Ֆրանսայի Շրջանի Պատգամ. Ժողովը, կեղրոնի վարչութեան հրաւէրով, որ աւելի քան մէկ տարի է, լծուած էր աշխատանքի, վերակազմելով մէկտեղ նախկին Հ.Մ. Լ.Մ. ը., անոր զրօշին տակ համախմբելու համար՝ այլանուն բոլոր մարդականները:

Ճնորհիւ այդ աշխատանքին, ու նաեւ զաղութին կենսական շահերուն հանդէպ՝ իրենց խոր վիտակցութեան ու հայրենասիրական բարձր ողիին, իրը Հ.Մ. Լ.Մ. ի մասնաձիւղեր, Պատգամ. Ժողովին կը ներկայանան բաղմանդամ ու կորովի նախկին նորքը, Փարիզի, Մարսէլլի, Լիոնի, Վիենի եւ այլ վայրերու Հ.Մ. Լ.Մ. ի մասնաճիւղերը եւ Ֆր. Երիտ. Միութեան մար-

զականները (25է աւելի), այս բոլորը ձուլուած չ.Մ.Լ.Մ.ի մէջ:

Ժողովին բացումը կատարեց՝ յանուն Առժմ. Կեդր. Վարչութեան՝ նախագահ Եղբայր Գառլօ Շահինեան, որ իմաստալի ճառի մը մէջ, անլրազարձաւ չ.Մ.Լ.Մ.ի փառաւոր անցեալին, անոր Հիմնադրութեան տուն տուող պայմաններուն հայրենասիրական անխախտ ու անշահախնդիր ոգիին, որ զայն բնորոշած է եւ ատով, անլերազահ համարումը զրաւած ամբողջ հայութեան, յիշեց անոր զոհերն ու նընջեցեալները, որոնց ի յիշատակ, թելազրեց մէկ վայրկեանի յարգանք, չեշտեց հայրենիքի հանդէպ չ.Մ.Լ.Մ.ի անվերապահ վերաբերումը եւ չ.Ա.Լ.Մ.ի ութեան եւ Ֆր. Երիտ. Միութեան Կեդր. Վարչութեանց և նորքի ու չ.Մ.Մ.ի չնորհակալութիւն յարտնելէ յետոյ՝ որ առանց վարանումի եւ սրտարուխ տրամադրութեաններով ընդառաջ դացեր էին միացման ձեռնարկին, ընդհանուր յուզման մթնութորտի մը մէջ, կրկեց երդումը զոր տուած էր 25 տարիներ առաջ՝ «ցմահ ծառայելու Ազգին եւ Հայրենիքին»:

Բուռն ծափերով ողջունուած այս ճառէն յետոյ՝ Կեդրոնի Վարչութեան կողմէ՝ Մկրտիչ Երիցանց տեղեկութիւններ տուաւ Պատգմ. Ժողովի նախագարաստական աշխատանքներուն, ուղղուած հրաւէրներուն, ստացուած պատասխաններուն մասին՝ եւ առաջարկեց ժողովին նշանակելու լիազօրութեանց ստուգիչ յանձնախումբ մը:

Բայց, ահա՛, ստուգիչ յանձնախումբին դեկոյցը եւ անկէ բիճելի մէկ քանի կէտեր հազիւ վերջացած, դիւանի կազմութիւնը կանխելով, Վիէնի պատգամաւոր Տէրմոյեան ճայն առաւ կարդալու համար յայտարարութիւն մը՝ յանուն Վիէնի, Լիոն-Տէսինի եւ Մարսէյի պատգամաւորներուն:

Այս յայտարարութիւնը կը քննադատէր Առժմ. Կեդրոնի կողմէ կատարուած ձեռնարկը՝ մարզական բոլոր միութիւնները չ.Մ.Լ.Մ.ի մէջ ձուլելու, այդ ձեռնարկին մէջ կը տեսնէր բացայտ հակում

մը՝ իրր թէ ընդդէմ որոշ հոսանքի մը եւ ժողովին՝ իրենց մասնակցութիւնը կը պայմանաւորէր՝

ա) Զեղեալ համարել կատարուած խմբական միացումները եւ հետեւարար ժողովականի հանդամանքն զրկել չ.Մ.Լ.Մ.ի մէջ ձուլուած մարզականներու պատգամաւորները:

բ) Ժողովը գումարել միայն ու միայն առնուածին երկու տարիէ ի վեր չ.Մ.Լ.Մ.ի առնունը կրող եւ իրր այն կառավարութեանն ճանչցուած մասնաձիւղերուն ներկայացուցիչներով...

Ուրեմն, Ահելի ՔԱՆ 30 ՊԱՏԳԱՄԱ. ԻՐՈՒՆԵՐ ԴՈՒՐՍ ԶԳԵԼՈՎ և ՄՈՏ 100.000 (Հարիւր հազար) ՅԲԱՆՔԻ ԾԱԽՔ ՄԲ ԶՈՒՄԸ ՆԵՏԵԼՈՎ, Պատգմ. Ժողովը գումարել միայն ու միայն ԵՐԵԲՈՒԽԿԱՄ ՄԱՍՆԱՁԻՂԵՐՈՒ 9 (ինը) ՆԵՐԿԱՅԱՑՈՒԻ ՑԻՉՆԵՐՈՎ...

Ու, բացուած վիճարանութեան ընթացքին, դէմ առ դէմ բացատրութիւնները պատուեցին այս պարոններուն դիմակը: Ի յայտ եկաւ որ ընդունակ են իրիկուան դէմ զրժելու, ինչ որ առտուն ստորագրած են, եւ անկեղծութեան հաւաստիքներ չույլելէ յետոյ՝ ստորին խաղերու դիմելու, — զրժումներ եւ խաղեր՝ որոնց պլատուղը քաղելու յոյսերով՝ ուզած էին մասնակցին՝ ժողովին՝ «վերջին պահուն», տարի մը ամբողջ, եւ հրազարակաւ՝ դաւելէ յետոյ Կեդրոնի Վարչութեան բոլոր ձեռնարկներուն դէմ, եւ անոր դէմ ըմբուտացւմ քարոզելէ յետոյ...

Այս պարոններուն մանուածապատ եւ հակասական բացատրութիւններէն յետոյ, լախտի անողոք հարուածը տալ կը վիճակէր Եղբայր Գառլօ Շահինեանի, որ անհերքէլի փաստաթուղթ մը ի ձեռին, եւ անուրանալի ապացոյցներով՝ փրենց կը վերազարձնէր կուսակցական շահախընդութեան վերագրումը եւ իր ուղղած հարցումներուն յստակ պատասխան տալու պահանջով՝ փախուստի ամէն դուռ կը փակէր անոնց առջեւ:

Յետոյ, խօսք առաւ եղր. Մ. Երիցանց, որ նամակներու եւ թերթերու դէղ մը ի ձեռին, մի առ մի ջրեց Կեդրոնի Վարչու-

թեան ուղղուած վերագրումները. խատիւ դատապարտեց անոնք որ մասնաւոր նկատումներէ եւ շահերէ մղուած, թերթի մը մէջ տպուած զրութիւններով՝ փորձեցին « քաղաքականութեամբ » արատաւորել Գառլօ Շահինեանը, մէկը որ կեանքին մէջ՝ որեւէ կուսակցութեան սեմէն ներս ոտք չէ կոխած եւ կը մնայ խսկական Հ. Մ. Լ. Մ. ականի տիպարը: Տղեղ ու խորամանկ այդ փորձը կը ճգտէր յանձին Շահինեանի կուսակցականութեան մեղադրանքին տակ կասկածելի ցոյց տալ Կեղրոնի Վարչութիւնը յաչս համատարած Հ. Մ. Լ. Մ. ի:

Մարսէլ, Վիէն ու Տէսին, առաջին իսկ օրէն, թշնամական անտարերութիւն ցոյց տուած են հանդէպ Կեղրոնի Վարչութեան եւ անոր ձեռնարկներուն: Մարսէլ ոչ մէկ պատասխան տուած է նամակներուն. մեր թերթին հրատարակութեան 9 ամիս յետոյ, մինչեւ այսօր՝ տարրական քաղաքավարութիւնն իսկ չեն ունեցած յայտնելու թէ ստացած են 50 օրինակ Ա. թիւէն, հակառակ բաղմաթիւ զիմումներու: Եւ եթէ ստացած ու ծախած են, ո՞ւր է դրամը... Մինչ, ոչ Հ. Մ. Լ. Մ. ական մարզիկներ՝ անձնութիւրար, դարձած են մեր թերթին տարածիչները...: Միացման ձեռնարկին դէմ դաւած են անընդհատ՝ այլաղան եւ ամօթալի խաղերով՝ Կեղրոնի Վարչութեան պարտադրելով երեք բաղմածախս ճամրորդութիւններ: Ու Կեղրոնը միշտ զտնուած է համբերող ու ներող, յուսալով խոճահարութեան ու միութենական դիտակցութեան զարթօնք մը: Կեղրոնը չէ ուղած նոյնիսկ «քացայայտ ըմբոստացման» մեղադրանքի տակ ճգել Մարսէլի Վարչութիւնը, որ զիտակցօրէն ընդհ. ժողովին իրը պատգամաւոր ընտրել կուտայ պատժուած երկու անձեր: Տարի մը ամբողջ իր դոյցութիւնը անտեսելէ, իր հեղինակութեան դէմ հրապարակու մաքառելէ յետոյ, Մարսէլի, Վիէնի ու Լիոն-Տէսինի կողմէ ցոյց տրուած փութկոտութիւնը մասնակցելու այս ժողովին, մղուած ենք նկատելու իրենց սխալները սրբագրելու անկեղծ փորձ մը: Բայց ստիպուած ենք

հաստատելու նոր խաղ մը, — քանդել այս ժողովը... առարկութիւններով որոնք կը բաւեն յատին մտքի անհերքելի ապացոյցը բերելու մեղի:

Կուսակցականութիւնն...: Այդ շինծու վերագրումը ինքնին կը փլի այս ժողովին մէջ, եւ Կեղրոնի Վարչութեան զլուխը՝ Գրիգոր Մերձանօփի եւ Գառլօ Շահինեանի ներկայութեան առջեւ:

« Վերջին պահուն հապճեպ » կարդադրութիւնները: Ճիշտ մէկ տարի առաջ սկսուած միացման ձեռնարկ մը չի կրնար հապճեպ կամ վերջին պահուն կարգադրութիւն ըլլալ: Եւ եթէ չըլլային Մարսէջիլ, Վիէնի, Լիոն-Տէսինի խաղերը, այս ժողովը զումարուած պիտի ըլլար անցեալ մայիսին...»

Եթէ զանուեցան մէկ քանի մատնաճիւղեր որոնք, նոր միացան Հ. Մ. Լ. Մ. ի, պատասխանատուութիւնը կը ծանրանայ յայտարարութեան հեղինակներուն վրայ: Լիոնի « Սեւան »ը նախկին Ֆր. Երիտ. Մարզական, միացման իր առաջարկներուն հանդէպ զիտումնաւոր անտարերութիւն տեսնելէ վերջն է որ զիմած է ուղղակի Կեղրոն:

Աւելի ծանր է Վիէնի պարագան. հոդվինքինքը հին Հ. Մ. Լ. Մ. ական յորջորջող կազմը, երկար ժամանակ, նիւթապէս եւ բարոյապէս օգտագործելէ յետոյ Հ. Մ. Լ. ի կարգ մը առաւելութիւնները, թշնամացած է բացայայտօրէն կուսակցական նեղմտութեամբ եւ քանիցս ու կոպտօրէն մերժած է Հ. Մ. Լ. ի միացման առաջարկները:

Գալով յայտարարութեան ուրիշ մէկ պարմանին որ տիսուր եւ հակազդային մտայնութիւն մը երեւան կը բերէ, պարզապէս ժխտումն է ազգային իրաւունքներու: Պայման կը զնէք այս ժողովզէն ներս առնել միայն այն մասնաճիւղերը, որոնք առնուազն երկու տարիէ ի վեր, իրը Հ. Մ. Լ. Մ. ճանչցուած են օրէնքով: Ո՞չ մէկ երկրի մէջ, որեւէ օրէնք չապահովեր հայ ժողովութեղին ազգային իրաւունքները, և սլաշտօնական թիւի մը կապուելով ազգային իրաւունքները, ապահովելու այս եղանակը, ինքնին արդէն՝ բաժանումի առա-

ջին մեկնակէտը կը դառնայ բոլոր անոնց ձեռքին մէջ, որոնք անընդհատ համերաշխութիւն ծամժմելով՝ վէճ ու պառակտամ կը սերմանեն: Այդ ըմբռնումը՝ ո՛չ միայն Հ.Մ.Լ.Մ.ի, այլ ուրիշ որեւէ միութեան մէջ պէտք է վերջ գտնէ, ևթէ իրօք կ'ուղենք զործակցութիւն ստեղծել բոլոր տարրերուն միջնեւ: Հ.Մ.Լ.Մ.լ համազգային կազմակերպութիւն մըն է, բայց իր շրջաններով՝ ենթակայ ամէն մէկ երկրի օրէնքին: Եթէ փորձէ կապուած մնալ ամէն մէկ երկրի օրէնքին տառին, առով իսկ, իր ձեռքով՝ մահացու հարուած կուտայ իր համազգային բնոյթին: Եղբայր Երիցանց իր խօսքը վերջացուց ըսելով.

— Որովհետեւ քիչ յետոյ պիտի առաջարկեմ ձեզ ետ առնել ու չեղեալ համարել այդ յայտարարութիւնը, որ չի կրնար ձեզ համար պատուարեր տեղ մը զրաւել մեր դիւնաթուղթերուն մէջ, պէտք է նաեւ ըսեմ ձեզի, թէ ձեր ելոյթը անակնեալ մը չեղաւ մեզի համար: Նախատեսեր էինք երբ Մարսէլէն մի ոմն 1000 ֆրանք կը նուրիէ թերթի մը մէջ քաջալերելու համար պառակտումը, թմրկահարութեամբ, երբ ուրիշ մը նոյն ձեւով՝ կը թելադրէ կեղը. Ֆրանսայի մասնաճիւղերու առանձին պատզմ. Ժողով հրաւիրել, ձեր գաղտնիքը դուք իսկ մատնած կ'ըլլաք: Հիմա դիւնաթիւնը թէ այդ է ձեր միուքը: Բայց եթէ պիտի բաժնուիք, դուք ալ քը: Բայց եթէ սիրտի աժնուիք, դուք ալ զիտցէք թ կրնաք այս Միութիւնը տասը կտորի վերածել, բայց այդպէս ալ կը մնաք, ամէն օր հաւելու եւ կորսուելու համար ի վերջոյ:

Յաջորդաբար խօսք առին Եղբայրներ Աթթարեան, Մալումեան, Շահինեան եւ Մերձանօֆ, կոչ ուղղելով չխանդարելու Հ.Մ.Լ.Մ.ի միամականութիւնը, միութեան կենսական շահերը չդոհելու անհատական կամ խմբակցական նկատումներու:

Պարոնները մնացին անդրդուելի, անհամբեր սպասելով նիստին վերջաւորութեան՝ մեկնելու եւ այլեւս չվերադառնալու համար:

Դիւնանը 4-5 անգամ պահանջեց իրեն յանձնել կատարուած յայտարարութիւնը, ինչպէս պարտաւոր էին ընել՝ առանց որեւէ եւ կառակի սպասելու:

Վիէնի պատգամաւոր Տէրմոյեան վարդապետ, որ կարդացեր էր զայն, ամէն անգամուն ալ խոստացաւ……

Բայց մեկնեցան առանց որեւէ յայտարարութիւն յանձնելու, մեկնելէ մէկ վայրկեան առաջ դարձեալ կրկնելով իրենց խոստումը……

Զէն կրմար դիւնանին վստահիլ գրութիւնն մը, որուն բովանդակութիւնը, պարզապէս՝ իրենց դատապարտութիւնն էր:

Այս պարոններուն ընթացքին իրր հետեւանք, ժողովը, մէկ ձեռնպահութեամբ, քուէարկեց հետեւեալ բանաձեւը:

Բանաձեւ պառակտիչներու մասին

### Վ Տ Ա Ր Ո Ւ Ի Մ

Պատզմ. Ժողովս, իր առաջին նիստին սկզբնաւորութեան ցաւով արձանագրեց Լիոն - Տեսլին, Վիէնի եւ Մարսէլի պատգամաւորներուն պառակտումի ձեռնարկը եւ հակառակ բազմաթիւ եղբայրներու կողմէ քանից կրկնուած թախանձագին կոչերուն՝ չեղեալ նկատելու իրենց անունով կարգացուած յայտարարութիւն մը, որ իր բովանդակութեամբ ժխտմն իսկ Հ.Մ.Լ.Մ.ի Եղբայրական ողիին, զործակցութեան եւ համերաշխութեան համազգային անհամաժեշտ պէտքին եւ կը ձգտէր խախտել Պատզմ. Ժողովի կազմն ու օրինականութիւնը, մնացին անդրդուելի, խուսափելով Դիւնանին յանձնելէ իրենց գրաւոր յայտարարութիւնը, հակառակ փրենց կրկնակի խոստումներուն եւ հեռացան, առանց կատարելու պատզամաւորի իրենց պարտականութիւնը,

Ժողովս միաձայնութեամբ կը դատապարտէ այս պատզամաւորներու անվայնել եւ հակամիութենական ընթացքը և զանոնք կը յայտարարէ ընդմիշտ վտարուած Հ.Մ.Լ.Մ.ի շարքերէն,

Կոչ կ'ուղղէ զանոնք լիազօրող Մասնաճիւղերու անդամներուն որ դատա-

պարտելով լոկ կուսակցական եւ անձնական նկատումներէ առաջնորդուած այս ելոյթը, ենթարկուին միայն ու միայն սոյն Պատգմ. Ժողովէն բխած Շրջ. Վարչութեան:

Միւս կողմէ պարտք կը դնէ Շրջ. Վարչութեան վրայ որ ջանք չխնայէ հանրութիւնը լուսարանելու այս տղեղ ելոյթին մասին, ի հարկին պարզելով անոր բոլոր ներքին ծալքերը:

Կը լիազօրէ Շրջ. Վարչութիւնը մէկ ամիս պայմանաժամ տալ վտարուած պատգամաւորները ըփազօրող Մասնաճիւղերուն, ենթարկուելու Պատգմ. Ժողովին, անոր որոշումներուն եւ անկէրխած Շրջ. Վարչութեան ու պայմանաժամի լրացումէն յետոյ, չճանչնալ դանոնք իբր Հ.Մ.Լ.Մ.ի Մասնաճիւղ, եթէ մինչ այդ չեն ենթարկուած:

ԾԱՆՈԹ. — Վերջնապէս եւ անդառնալի կերպով վտարուած են վիչնի պատգամաւոր Տէրմոյեան վարդապէտ եւ Մարսէլլի պատգամաւորներէն Գրիգոր Փիլիկեան, որոնք, Պատգմ. Ժողովէն յետոյ՝ ստապատիր յայտարարութիւն մը հրատարակութեան տուած էին «Յառաջ» թերթի առաջին էջին վրայ, հեռացող 9 պատգամաւորներու անունով:

Ստոյգ գիտենիք թէ 9 հոգիի անունով տրւած այս յայտարարութենէն՝ լուր չեն ունեցած 9 հոգիէն շատերը...

Ժողովը՝ տրուած որոշման գործադրութիւնը վտարեալներէն ոմանց մատին՝ ձրդած է Շրջ. Վարչութեան կամքին, եթանոնք զղջում յայտնեն:



### Բ. Ն Ի Ս

Բ. Նիստի սկզբնաւորութեան, եղբ. Մ. Երիցանց յայտարարեց Ժողովին վերջնական կազմը, հետեւեալ պատգամաւորներով.

ՓԱՐԻԶԵԱՆ ՇՐՋԱՆ

Փարիզ քաղաք. — Եերօն Ասատուրեան: Աննուվիլ. — Յ. Յովակիմեան: Անիկո-Պուա Քոլոմա. — Սպ. Մարաֆեան, Հայկակ Սինանեան:

Ալֆորվիլ. — Մալումեան Մ., Գարկաւան, Քէպապճեան, Նօտարեան, Թագւորեան, Ռւզունեան:

Արաքս Մասնաճիւղ. — Օն. Դարբինեան, Տօնիկեան:

Մուլինօ. — Զ. Մուրատեան, Հապէչեան: Իրալի եւ Պանետո. — Վ. Քիւփճեան:

Մէուօն եւ Քլամա. — Յ. Գարայեան:

Շալիլ եւ Վիրօֆիլէ. — Ասատուր Պաղասարեան:

### ՄԱՐՍԻՑԼԻ ՇՐՋԱՆ

Պուշտին. — Սարգիս Ալթունեան, Ա. Աղամեան, Ճիկամեան:

Անիք Անքուան. — Անդր. Պաղտասարեան (2 ձայն):

Պուլ. Օսուո եւ Պօմօն. — Աւետիս Եղիայեան (2 ձայն):

Գան. Ֆիքզ եւ Կարտան. — Ժ. Ժամկուչեան (2 ձայն):

Լա Սիօրա եւ Սէն Ժէրօն. — Մանուկ Մանուկեան (2 ձայն):

Վալպարէլ եւ Անիք Մարկրիք. — Կիր. Աւետիքեան:

Սէն Լու. — Ս. Ալթունեան:

Էլս. — Ավանեան:

Լիօն, «Սեւան» մասնաճիւղ. — Օ. Եղիայեան, Պետ Մանուկեան:

Վիէն, «Արարատ». — Մամրէ Ալթունեան, Յակոբ Պաղտասարեան:

Տրակինեան. — Պերճ Զարքճեան:

Նիս. — Վերջին նիստին միայն կրցաւ ներկայանալ էլլր. Սալոյեան:

Կեդր. Վարչուրիւն. — Ժպտունի:

Սկ. Վերին Մարմին. — Ժիրայր Մին Բանձեան:

### ԽՈՐՃՐԴԱԿՑԱԿԱՆ ԶԱՅՆԵՐ

Հ. Ա. Ը. Մ. — Մէսրոպ Ասատուրեան: Ֆր. Երիտ. Մ. — Պ. Մուրատեան:

Ֆր. Շրջ. Ակ. Խորիսուրդ. — Սերոր Սերորեան:

Վիէն. Սկ. Խմբապետ. — Համբիկ Զաքարեան:

Մարսէլլ. Ակ. Խմբապետ. — Դաւիթեան:

Մարսէլլ. Կեդր. Վարչութեան մասնաւոր հրաէրով՝ Հրանդ Աթթարեան:

Փարիզ. — Ստ. Գլյուճեան:

Պատղամաւորներու միահամուռ բաղ -  
ձանքով, եւ Երկարատեւ ծափերու մէջ՝  
նախազահութեան հրաւիրուեցաւ եղրայր  
Սարգիս Ալթունեան, որուն յամառ ու ան-  
շահախնդիր աշխատանքը յօդուտ Հ.Մ.Լ.  
Մ.ի զօրացման եւ այլազան մարզական -  
ներու միացման, արժանի է ամէն զնահա-  
տանքի:

Ընդհ. քարտուղարութեան կոչուեցաւ  
Ժիրայր Մինթաննեան : Քարտուղարներ՝  
Ա. Եղիայեան, Ճիկամեան, Յ. Պաղտա-  
սարեան, Հայկազ Սիհանեան :

Յաջորդաբար լսուեցան մասնաճիւղերու  
գործունէութեան դեկոյցները :

Եղր. Ք. Ժպտումի տեղեկութիւններ  
տուաւ Առժմ. Կեղրոնի Վարչութեան կազ-  
մութեան պարագաներուն եւ նպատակնե-  
րուն, ինչպէս նաև Ֆրանսայի ըրջանի վե-  
րակազմութեան աշխատանքներուն մա-  
սին; Խանդավառ ծափերով ընդմիջուեցաւ  
իր զեկոյցը, երբ կը յայտնէր թէ այժմ  
լրացած ըլլալով Ֆրանսայի ըրջանի վերա-  
կազմութեան բազմապահանջ աշխատան-  
քը, Կեղրոնի Վարչութիւնը ասկից յետոյ  
պիտի լծուի գործնական գետնի վրայ դը-  
նելու Սփիւրքի եւ Հայրենիքի մարդիկնե-  
րու յարաբերութիւնը, եւ մասնաւորաբար  
փութացնելու, Հ.Մ.Լ.Մ.ի համազումա-  
րի նախապատրաստական աշխատանքնե-  
րը:

Զեկոյցներէն յետոյ կատարուած քննա-  
գատութիւնները, ճոխ էին հիմնաւոր  
դիտողութիւններով: Քանիցս չեշտուեցաւ  
թէ Ֆրանսայի մէջ, Հ.Մ.Լ.Մ.ը ցարդ,  
առաւելապէս ուժ տուածէ Փութպօլի, ան-  
տեսելով մարմնակրթանքի միւս ճիւղերը  
եւ մասնաւորաբար, ցաւով հաստատուե-  
ցաւ իզական սեռին բացակայութիւնը՝  
մասնաճիւղերու մէջ: Պահանջք դրուեցաւ  
որ ընտրուելիք Շրջ. Վարչութիւնը ամէն  
ջանք ի գործ դնէ՝ ծրագրի առաջադրու-  
թիւնները ամբողջութեամբ գլուխ հանելու  
եւ մանաւանդ, հայ իզական սեռը մզելու  
մարմնակրթանքի, լաւագոյն եղանակը՝  
սինեմաններու եւ պարասրահներու ամէն-  
օրեայ յաճախումէն զանոնք փրկելու եւ  
առողջարար շարժումի ճաշակը տալու ա-  
նոնց :

Վիճաբանութիւնները փակուեցան հե-  
տեւեալ բանաձեւով.

### ԲԱՆԱՁԵՎԵՒ

«Պատգմ. Ժողովը, լսելէ յետոյ մասնա-  
նիւղերու զեկոյցները եւ Պատգմ. Ժողովի  
կազմակերպիչ Առժմ. Կեդր. Վարչութեան  
տեղեկատարութիւնն ու լրացուցիչ բացա-  
տրութիւնները, հպարտութեամբ կ'արձա-  
նագրէ մասնանիւղերու կողմէ կատար-  
ուած աշխատանքները, պատերազմի եւ  
զրաւման շրջանի հետեւանելով պարտադր-  
ուած կազմալուծումէն յետոյ՝ ոտքի կանգ-  
նեցնելու համար Հ.Մ.Լ.Մ.ը՝ բոլոր հա-  
յարնակ վայրերուն մէջ, ինչպէս նաև, ա-  
նոնց պատուաքեր գործունեութիւնը, հա-  
կառակ բազմաքի դժուարութիւններու և  
աննպատ պայմաններու:

«Կը շնորհաւորէ Առժմ. Կեդր. Վարչու-  
թիւնը վերակազմութեան իր արդիւնաւետ  
աշխատանքներուն եւ ի մասնաւորի, մար-  
զական այլ եւ այլ միութիւններու Հ.Մ.  
Լ.Մ.ի միացման ձեռնարկին համար:

«Ուրախութեամբ կնդշունէ իր ծոցին  
մէջ ձուլումը նորքի, Հ.Մ.Մ.ի եւ Երիտ.  
Միւրեան մարզական խումբերուն : Ու  
պարտէ կը դմէ շրջանի եւ մասնանիւղերու  
վարչութիւններուն եւ ամէն մէկ անդամի  
վրայ, որ զօրավիգ կանգնելով Առժմ. Կե-  
դրոնի Վարչութեան, շարտեակին ի կա-  
տար ածել մարզական բոլոր խումբերուն  
միացման ձեռնարկը՝ Հ.Մ.Լ.Մ.ի անու-  
նին ու դրօշին տակ, զանալով փարատել  
անոնց վերջին վարահումները, Հ.Մ.Լ.  
Մ.ը դարձնելու համար մարմնակրթական  
միակ կազմակերպութիւնը՝ բոլոր սուրա-  
բաժանումներով :

### ԿԻՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ

«Պատգմ. Ժողովս, ցաւով կը հաստատէ  
իր մասնանիւղերուն մէջ՝ հայ իզական սե-  
ռին բացակայութիւնը եւ Հ.Մ.Լ.Մ.ի  
ծրագրին հիմնական մէկ կետին պակասը  
լրացնելու համար, պարտէ կը դմէ շրջանի  
եւ մասնանիւղերու վարչութեանց վրայ  
ամէն զանի ի գործ դնել, կազմակերպելով  
իզական մարմնակրթակին նիւղը, լայն  
տեղ յատկացնելու հայ իզական սեռին» :

## ԵՐԿՐՈՒՔՈՒԿԵՍ ՄԻԼԻՌՆԻ ՎԱՐԿ ՄԸ ՍԿԱՌԻՏԱԿԱՆ ՇԱԲԺՈՒՄԻՆ

Պատգամ. Փողովը մասնաւոր ուշադրութեամբ արծարծեց սկառւտական հարցը, այն խոր դիտակցութեամբ թէ, Սփիւռքի դժնդակ պայմաններուն մէջ, երբ ոչ մէջ օրէնք մեզ կ'ապահովէ ազգային տարրական իրաւունք մը, սկառւտական դաստիարակութիւնը կը մնայ լաւադոյն պատնէ շը նորահաս սերունդին սպառնացող ուժացման եւ այլասերման վտանգներուն դէմ:

Վիճաբանութիւնները բացաւ Մկրտիչ Երիցանց, բերելով Առժմ. եղբ. Վարչութեան եւ Սկառւտ. Վերին Մարմնի մտահոգութիւններն ու տեսակէտները, ու հարցերը որ դրաւ, վնտուելով անոնց պատասխանները, յանդեցան միաձայնութեամբ ընդունուած բանաձեւի մը, որ այս շրջանի հայ սկառւտիզմին համար, կոչուած է դառնալու անօրինակ զարդացման ազգանշան մը:

Եղբ. Գառլօ Շահինեան խօսեցաւ մասնաւորաբար «Հայ Արի» կոչուած կազմակերպութեան վրայ, որ օդտագործելով ձէմպօրիի մասնակցւթեան իր իրաւութը, դարձեալ կը փորձէ քէն ու պառակտում սերմաննել սկառւտներու միջեւ, ինչպէս ըրած է ցարդ, Հ.Մ. Լ.Մ. Էն անջատուելու հրաւէր կը կարդայ սկառւտներուն: Այդ շարժումը սակայն, հակառակ իր երկար տարիներու գործունէութեան, չկրցաւ ծաւալիլ ու մանաւանդ, հակառակ իրը հայ սկառւտական «միակ» կազմակերպութեան իր յաւակնութեան չկրցաւ վստահութիւնը դրաւել հայ ժողովութիւն, որուն ծանօթացնել այդ դաւադրութեան ներքին ծալքերը, մեզ կը դառնայ նուիրական պարտականութիւն մը, երբ այսօր, տարիներու լուսութենէ յետոյ, կը հաստատենք թէ սկառւտութեան բարոյական բարձր դաւանանքը կուտայ անպատկառութեան, դուռը դութեան եւ եղբօր հանդէպ ատելութեան նշանաբաններու:

Տկարութեան շրջան մը բոլորեց Հ.Մ. Լ.Մ. ը: Այդ շրջանը փակուած է այլեւս: Պիտի պաշտպաննեք մեր բոլոր փրաւունքները օրինաւոր եւ ազնիւ ամէն միջոցնե-

րով: Որովհետեւ, մեր իրաւունքը հայ ժողովութիւններուն եւ անոր նորահաս սերունդին իրաւունքն է:

Եղբ. Կարօ Ուշաքլեան խօսեցաւ սկառւտիզմի զարդացման անհրաժեշտ կարդ մը պայմաններու մասին:

— Մեր Միութիւնը, քսաւ իր տարածուն հանգամանքը կը պարտի սկառւտական կազմակերպութեան:

Ֆութպօլը որուն մեծ չափով ուժ տրուած է, մասնաւորապէս ֆրանսայի մէջ, ի վնաս սկառւտութեան, որոշ թիւով երիտասարդներ միայն կը պարփակէ իր մէջ եւ ան ալ որոշ տարիքէ վեր: Մինչդեռ սկառւտութիւնը արմատական միջոց է հայ պատանեկութիւնը զանգուածային կերպով ընդզրկելու եւ մարզելու տեսակէտն: Անոր միջոցաւ, ամէն տիպի պատանի առիթ կը գտնէ իր կարողութիւնները զարդացնելու եւ մարզելու: Կը վարժուի կարգապահութեան, ճշգապահութեան, կոկիկութեան եւ պարզ ու առողջապահիկ կեանք վարելու: Սկառւտութիւնը զիմաստը աշակիցն է ծնողքին, մանուկներու զաստիարակութեան մէջ: Բարոյականի դիտակցութիւնը, որուն այնքան պէտք ունինք Հայերս, սկառւտութեան միջոցաւ կարելի է պատուաստել պատանիներու մէջ:

Երկար է վերելուծել հոս, սկառւտութեան բարիքները:

Սակայն այս բոլոր առաւելութիւնները կարելի է ձեռք բերել, պատրաստուած եւ գիտակից խմբապետներով, վարիչներով, որոնց պակաս կը զգան նոյնիսկ միւս մեծ ազգերը: Հ.Մ. Լ.Մ. ը, իր կարելին պիտի ընէ պատրաստելու համար, ոչ թէ հագուստով եւ ձեւով միայն խմբապետներ, այլ հոգիով եւ դիտակցութիւնով լեցուած տարրեր, Հ.Մ. Լ.Մ. ը նպատակը եւ իտէալը իրազործելու կարող:

Ֆութպօլը կը զատէ այն տարբերը, որոնք կընան խաղաղաշտի վրայ, խումբին եւ անոր պատկանած միութեան պատիւը բարձրացնել քանի մը ատենի համար:

Սկառւտութիւնը կը նայի շատ աւելի հեռուն: Ան, իր մէջ կ'առնէ բոլորը, ինչ կարողութեան ալ պատկանին: Մարմնա-

սղէս յարմարներուն հետ համահաւասար, Փիզիքապէս տկար կամ հոգեպէս երկչուս պատանիներն ալ, տալու համար իրենց նկարագրին յարմար կրթութիւնը : Ակառութութիւնը անխտրական ոգիով կը մօտենայ բոլորին : Ահա թէ ինչո՞ւ մենք այնքան կարեւորութիւն կուտանք եւ աղէտք է տանք անոր, մեր ուժերուն մեծագոյնը յատկացնելով այդ շարժումին» :

Կարծիքներու փոխանակութենէն յետոյ, ժողովը անցաւ սկառուտիզմի զարգացման տրամադրութելիք նիւթական միջոցներու քննութեան : Մասնաճիւղերու պատգամաւորները խոստացան հասոյթներու առաւելագոյնը, առնուազն 60 առ հարիւրը տրամադրել :

Խանդավառ ու երկարատեւ ծափերու մէջ, Գ. Շահինեան յայտնեց թէ պիտի կրնայ մինչեւ յառաջիկայ մայիս՝ իր միջոցներով տրամադրել մէկ միլիոն՝ նոյն նողատակին :

Նախատեսուեցաւ յառաջիկայ տարուան համար՝ երկուքուկէս միլիոնի գումար մը, որ պատրաստ պէտք է ըլլայ մինչեւ մայիս 1ը :

Պատղմ. Ժողովը, միաձայնութեամբ քուէարկեց հետեւեալ բանաձեւը սկառուտիզմի մասին :

«Պատզմ. Ժողովս, լսելով սկառուտական խնդրի մասին լայն բացատրութիւններ, անգամ մը եւս եւ վնարար կը յայտարարէ քէ»

«Հ. Մ. Բ. ըլլալով Սիֆիւթի հայութեան մարզական եւ մարմնակրթական առաջին, միակ եւ ազգային համադաշնակցութիւններէն, ինչպէս նաև, Հայաստանի Թիգլիուլսուրայի վարչութենէն» ,

«Հայութեան մէջ՝ իբր սկառուտիզմի առաջին հրահրին ու կազմակերպիչը՝ անոր տարածման ու զարգացման համար կատարած ըլլալով մեծագոյն զոհողութիւնները, եւ ապահինած՝ զաղութիս ամուս վստահութեան որուն արժանի եղածէ» ,

«Զի կրնար սկառուտիզմի միակ դեկավարի եւ հովանաւորի իր իրաւունքները գիշանի որեւէ մէկուն կամ ուրիշ կազմակերպութեան» ,

«Եւ իրմէ դուքս չի նանչնար որեւէ սկառուտական խմբակցութիւն» ,

«Այս նկառումներով, պարտք կը դնէ շրջանի մասնաճիւղերուն վրայ, ո՞չ մէկ ջանք խնայել որպէսզի իրենց կից ստեղծուին սկառուտական խումբեր եւ նիւթական ամէն կարելի միջոցներով սատարել անոնց տարածման ու զարգացման» ,

«Կը դատապարտէ սկառուտիզմը Հ. Մ. Բ. Մ. Է. անջատելու ամէն ձեռնարկ եւ կը յանձնարարէ վարչութիւններուն անվարան եւ հրապարակա դիմակազերծ ընել բոլոր անոնք որ կը ձգտին պառակտել սկառուտական կազմը, խստի պատժել անոնք որ սկառուտիզմի հանդեպ մեր ըմբռնումներէն կը շեղին որեւէ պատրուակով» ,

«Կը շնորհաւորէ Առժմ. Կեդր. Վարչութիւնը եւ Սկառուտական Վերին Մարմներ՝ ծրագրուած Սկառուտ դպրոցին համար եւ ջերմօրէն յաջողութիւն մաղքելով, կիրացնէ անոնց ձեռնարկները՝ Հ. Մ. Բ. Մ. Ի սկառուտական իրաւունքներու պաշտօնական նախաչման համար» :

«Կը քեղադրէ Առժմ. Կեդր. Վարչութիւններու հետ խորհրդակցութեամբ եւ զայն դնել գործադրութեան՝ մինչեւ յաջորդ Պատզմ. Ժողով» :

Այս բանաձեւին քուէարկութենէն յետոյ, ժողովը անցաւ Շրջանի Վարչութեան պիտմէի քննութեան, զեկուցարեր Սարդիս Խուլեսեւրեանի բացատրութիւնները լսելէ յետոյ :



Չորրորդ եւ ուրեմն փակման նիստին, պատգամաւորներու միահամուռ բաղձանքով, նախագահութեան հրաւիրուցան Միութեանս հիմնադիրներէն Գրիգոր Մերձանօֆ եւ Մարսէլի ամենէն եռանդուն եւ վաստակաւոր անդամներէն Հրանդ Աթթարեան :

Յաջորդաբար լսուեցան Միութեան պաշտօնաթերթին Հ.Մ.Լ.Մ. — Հայ Սկառութիւն եւ ծրագիր-կանոնագրի վերաբերեալ զեկոյցներ՝ թերթին խմբագրին՝ Մկրտիչ Երիցանցի կողմէ, որ վնքն իսկ թուելէ յետոյ թերթին բովանդակութեան կարգ մը թերութիւնները, պարզեց նաև անոնց պատճառներն եւ ներկայացուց կարգ մը առաջարկներ, մէկ կողմէ թերթին տարածումը ապահովելու, միւս կողմէ՝ անոր բովանդակութիւնը ճոխացնելու համար :

Բոլոր պատգամաւորներու արտայայտութիւնները թերթին մասին, ոչ մէկ կասկած կը ձգեն թէ մասնաճիւղերը պիտի ջանան ոչ միայն զայն ինքնապահ դարձնելու կարճ ժամանակի ընթացքին, այլ եւ Կեղրոնի Վարչութեան համար զայն վերածելու հասոյթի աղբիւրի մը, որ պիտի յատկացուի հիմը դնելու Հ.Մ.Լ.Մ.ի Մատենաշաղին :

Գալով ծրագիր-կանոնագրին, որ վաւերացուեցաւ միաձայնութեամբ եւ մէկ քանի փոքրիկ փոփոխութիւններով, զեկուցարերը բացատրեց թէ մշակուած է մէկ քանի դլաւոր մտահոգութիւններով, — Այս չրջանի կապը ընդհ. Հ.Մ.Լ.Մ. մի անոր ողիին ու դաղափարաբանութեան հետ, ամուռը ու անվթար պահէլ : Առ այդ՝ ամբողջութեամբ եւ օրուան պահանջին համաձայն՝ մէկ քանի յաւելումներով, նպատակի եւ միջոցներու բաժինը առնուած է Պոլսոյ համագումարին մէջ ընդունուած ծրագիր - կանոնագրէն : Վարչական բաժնին մէջ՝ ուղուած է բարձրացնել վարչութիւններու հեղինակութիւնը՝ Եւ անոնց գործունէութեան ճամբուն վրայ՝ հեռացնել ամէն խոչընդոտ որ կրնայ դանոնք մատնել վարանումի եւ երկուութեան :

Միւս կողմէ, նկատի առնելով, ցաւալի նախընթացներ, ուղուած է վերջ դնել ինքնագլուխ զործումէութեան եղանակին որ կը խմազարէ Հ.Մ.Լ.Մ.ի ներդաշնակութիւնը եւ եթէ կը նպաստէ մէկ քանի բախտաւոր մասնաճիւղերու զարգացման, միւս կողմէ սակայն՝ կը վտանգէ հասարակաց նպատակին յաջող հետապնդումը :

Սկառութական հարցի վիճարանութեան ընթացքին յայտնուած մտահոգութիւնները նախատեսուած են ծրագրի մշակման ընթացքին : Խոր քննութեան ենթարկելէ յետոյ սկառութիզմի տկարութեան պատճառները այն չրջանին մէջ՝ ուր պարարտ հող կայ, ուղուած է վերջացած տեսնել վէճի ու պառակտումի ամէն պատրուակ եւ Հ.Մ.Լ.Մ.ի վերագարձնել այս շարժումը պատախանատուութեամբ առաջնորդելու իր իրաւունքը :

Ծրագիր-կանոնագրը, նիւթական գւրարոյական մեծ բեռան տակ կը ձգէ մասնաճիւղերը : Փոխարէն՝ անոնց իրաւունք կուտայ իրենց հսկողութեան ենթարկելու սկառութական շարժումը : Տարիներու փորձը ցոյց կուտայ թէ Հ.Մ.Լ.Մ.էն դուրս սկառութիզմը զարգանալու որեւէ հնարաւորութիւն չունի : Իսկ անոնք, որ կ'ուզեն սկառութիզմը ծառայել հայութեան, պարտասոր են ենթարկուիլ Հ.Մ.Լ.Մ.ի :

Կանոնագրի քուէարկուութեամբ, ժողովին աշխատանքները վերջացած ըլլալով, դիւնը՝ քանի մը վայրիկեանի դադար տուաւ, խորհրդակցութիւններ կատարելու համար՝ Շրջ. Վարչութեան ընտրութեան մասին :

Բոլոր պատգամաւորներու բաղձանքին ընդունած երթալով, նախագահ Գ. Մերձանօֆ ժողովին՝ ներկայացուց ցանկ մը, որ բուռն ծափերու մէջ, ձեռամբարձուէարկուութեամբ ընդունուեցաւ :

Շրջ. Վարչութիւնը կազմուեցաւ հետեւեալ եղբայրներէն . — Ապ. Սարաֆեան, Ժիրայր Մինթաննեան, Սանոյեան Վահագան, Գարայեան Յ., Սինանեան Հայկաղ, Քիւրմեան Վաղարչ, Ասատուրեան Շերօն, Գարկայեան, Թագւորեան, Ուղունեան, Յովակիմեան, Հապէցեան, Խանճեան Վահրամ :

Վերակազմութեան այս շրջանին, նկատի առնելով գործին բաղմաթիւ պահանջները եւ դիւրացնելու համար Շրջ. Վարչութեան գործը, որոշուեցաւ նաեւ հեռաւոր մասնաճիւղերէ ներկայացուցիչներ աւելցնել, որոնք, իրենց անդամակցութիւնը պիտի կրնան արժեցնել, առանց ուղղակի միջամուխ ըլլարու տեղական վարչութեանց գործունէութեան, հակելու տրուած որոշումներու կիրարկման եւ իրեն թելագրութիւններվ, զարկ տալու նպատակին հետապնդման:

Այսպէս, Մարսէյլի ենթաշրջանէն ընտրուեցան Աթթարեան Հրանդ, Ալթունեան Սարդիս, Խաչիկեան Տաճատ, Պաղտասարեան Անդր., Համբարձումեան, Մկրտիչեան, Չաքմաքճեան:

Կեդր. Ֆրանսայի ենթաշրջանէն՝ Մամրէ Ալթունեան, Յ. Պաղտասարեան, Եղիայեան եւ Մանուկեան:

Հեռաւոր մասնաճիւղերու այս ներկայացուցիչները, տարին երկու անգամ, լիակատար նիստ պիտի գումարեն Շրջ. Վարչութեան հետ, ընդհանուր քննութեան ենթարկելէ յետոյ անցեալ գործունէութիւնը, մշակելու համար յառաջիկայ վեցամսեայ գործունէութեան ծրագիր մը:

Կը կարծենք թէ, Պատգմ. Ժողովը իմաստուն եւ հեռատես կարգադրութիւն մը ըրած եղաւ, նկատի առնելով գործին բազմաթիւ պահանջներն ու դժուարութիւնները:

Վերակազմութեան այդ շրջանը՝ Հ. Մ. Բ. Մ. ի վարիչներուն առջեւ կը բանայ գործունէութեան շատ աւելի լայն ու յոդնեցուցիչ, բայց միեւնոյն ատեն, խոստումներով լի դաշտ մը:

Ոչ միայն, ստուար բաղմութեամբ, պէտք է հայ երիտասարդութիւնը համախմբէլ Հ. Մ. Բ. Մ. ի դրօշին տակ, այլ իւրաքանչիւրը իր ընդունակութեան եւ նախասիրութեան համաձայն, մղել մարզանքի ճիւղի մը մէջ յղկուելու եւ ճկելու: Ցարդ, առաւելապէս, Փութպօլի ուժ տրուած է: Բայց, Հ. Մ. Բ. Մ. ը կ'ընդգրկէ բոլոր ճիւղերը եւ հետեւաբար, կիրարկելու համար մեր ծրագրին բոլոր կէտերը, վարիչները իրենք զիրենք կը դտնեն կարգ

մը ճիւղեր այրէն սկսելու հարկադրան բին տակ:

Կայ մանաւանդ, հայ իդական սեռին մարմնակրթանքի հարցը իր բոլոր դժուարութիւններով: Զենք կրնար հայ երիտասարդ աղջկէներ ձգել որեւէ մեղադրանքի տակ, անոնց վերագրելով խմբական կամ անհատական մարզանքի հանդէպ դժկամակութիւն կամ տհաճութիւն: Յայց, մինչեւ այսօր, լուրջ տեւէ փորձ չէ կատարուած այս ուղղութեամբ, անոնց տալու համար մարմնակրթանքի ճաշակը:

Միւս կողմէ, պէտք չէ մոռնալ սկառտիզմի կենսական հարցը, որ մեր վարիչներուն համար կոչուած է գառնալու ամենօրեայ մտահոգութեան նիւթ: Յառաջիկայ տարեշրջանին համար նախատեսուած նուազութիւն 2000 սկառտներու դաստիարակութիւնն ու հանդերձաւորութիւնը կը պահանջեն վարիչ սկառտներու պատրաստութիւն եւ մանաւանդ նիւթական հսկայ միջոցներու հայթայթում (առանուազն հինդ միլիոն):

Կը հաւատանք թէ Շրջ. Վարչութեան անդամները իրենց կորովով եւ յամառութեամբ, մանաւանդ Հ. Մ. Բ. Մ. ի եւ անոր նպատակին հանդէպ իրենց Ծերմեռանդ սիրով՝ պիտի յաջողին յաջորդ Պատգմ. Ժողովին ներկայանալ՝ ծրագրին լիակատար իրականացումովը:


Մասնաճիւղերը իրենց հետ են զոհողութեան եւ զործունէութեան խանդավառ տրամադրութիւններով:

ԳՐԻԳՈՐ ՄԵՐՃԱՆՅՈՅԻ  
ՓԱԿՄԱՆ ԽՕՍՔԸ

Շրջանի Վարչութեան ընտրութեանը յետոյ, Պատգմ. Ժողովի փակումը կատարեց Գրիգոր Մերճանյօֆ, բուռն ծափերով ընդմիջուած ճառով մը, որուն վրայ կարժէ կանդ առնել:

Բայց նախ, երկու խօսք իր մասին:

Գրիգոր Մերճանյօֆ Հ. Մ. Բ. Մ. ի հիմնադիրներէն մէկն է: Բայց նաեւ, ամենէն յամառ վաստակաւորներէն մէկը, որ իր սիրած Միութեան կը վերագրէ համազգային առաքելութիւն մը՝ խորապէս հաւա-



տալով անոր, — ցեղը ազնուացնել մար - մնակրթանքով, հոն տեսնելով բարոյական արժէքներու յայտնաբերման ու զարդացման հնարաւորութիւնը:

Այս հին կուսակցականը Հ.Մ.Լ.Մ.ի մէջ՝ ամենէն անողոք թշնամին է կուսակցականութեան: Որովհետեւ, ոմանց համար սխալ եւ բորբոսած . . . ըմբռոնումով մը, կը կարծէ թէ «կուսակցութիւնները ստեղծուած են ժողովուրդին ծառայելու եւ ոչ թէ ժողովուրդը իրեն ծառայեցնելու» համար . . .

Եւ այս ըմբռոնումով ալ, առանց վարանումի, «դաւաճանութիւն» կը յայտաբարէ որեւէ տեսակի խաչաձեւում, որ կը ձգտի Հ.Մ.Լ.Մ.ը տկարացնել, պառակտել ու ենթարկել այս կամ այն աղդեցութեան:

Պէտք էր հո՞ն ըլլալ, ժողովին սրահին մէջ, տեսնելու համար թէ ի՞նչպէս 50է տելի երիտասարդ պատղամաւորներ եւ ներկայացուցիչներ, ականջ կտրած, երկիւղած լուսութեամբ մտիկ կ'ընէին, երբ Մերձանօփ, դատապարտելէ յետոյ ոմանց կոյր ու անտաշ մոլեսունդութիւնը, կ'ողեկոչէր Հ.Մ.Լ.Մ.ի անցեալը, անոր ծագումն ու առաջին քայլերու տենդուտ զործունէութիւնը:

— 1914-18ի վերջաւորութեան կ'ըսէր, եւ անկից անմիջապէս յետոյ, իր առաջին քայլերով իսկ՝ երբ Հ.Մ.Լ.Մ.ը հրապարակ կը նետուէր, հայութեան ամենէն նոնաժամային պահերուն, ինքնարեր նորիրումով՝ օժանդակելու ժողովուրդին եւ հայրենիքին, իր կարելի միջոցներով, ոչ ոք յանդգնեցաւ կուսակցականութիւն վերագրել անոր:

«Հ.Մ.Լ.Մ.ը՝ Հայու իր առաջին, տարրական պարտականութիւնն էր որ կը կատարէր:

«Այսօր նոյն ողին է որ մեզ կը վարէ. նոյն անվերապահ հայրենասիրութիւնն է որ մեզ կը մղէ կանզնելու հայրենիքի կողքին: Եւ երբ կը հրճուինք անոր ամենօրեայ նուաճումներով, ի լուր անոր յաղթանակներուն, երբ, ըլլայ իսկ հեռուէն, մեր սրտերը կը հպարտանան, երբ հողե-

լին կը բաղձանք անոր զարգացումն ու վերելքը, եւ մեր կարգին կ'ուղենք մասնակցիլ անոր ջանքերում, մեր կարելի միջոցներով օժանդակել անոր նիզերուն, երբ մեր ամբողջական սէրն ու համարումը կ'ընծայենք անոր՝ ի հարկին զարծնական աջակցութեան պատրաստակամութեամբ, ինչպէս երէկ, այսօր եւս, խստիւ կը զատապարտենք բոլոր անոնք որ, ծառայելով յետին մտքերու, կը փորձեն կուսակցականութիւն վերագրել մեզի եւ ատով՝ նախ՝ ժողովուրդին առջեւ վարկարեկել մեղ եւ յետոյ պառակտումի որդը ձգել մեր մէջ:

«Հայրենիքի հանդէպ, Հայու մեր առաջին եւ տարրական պարտականութիւնն է որ կը կատարէնք այսօր եւս, ինչպէս պիտի կատարենք վաղն ալ, Հ.Մ.Լ.Մ.ը:

«Կուսակցութիւնները չարաչար կը սխալին մեր շուրջ դառնալով եւ փորձելով մեզ դարձնել իրենց արքանեակը: Եթէ այսօր տեղ մը յաջողին, վաղը նոյն տեղը՝ ընդմիշտ պիտի կորացնեն մեզ իրենց համար:

«Կուսակցութիւնները կը սխալին նաեւ փորձելով մեզմէ առաջ խելել եւ իրենց նեղ շրջափակին մէջ շղթայել հայ ժողովուրդին պատանիներն ու երիտասարդները:

«Սփիւքի դժնդակ պայմաններուն մէջ, Հ.Մ.Լ.Մ.ը կը մնայ միակ միջավայրը, ուր հայ նորահաս սերունդը կրնայ սորվիլ հայրենիքի եւ ժողովուրդին հանդէպ սէրը, անոնց ծառայելու աղնիւ եղանակները, մինչ կուսակցութեան մէջ՝ ան պայմանաւոր հայրենասիրութիւն մըն է որ կը սորվի. իսկ մենք կ'ըսենք ամբողջական, անվերապահ հայրենասիրութիւն: Մեզ համար հայրենիքներ չկան, ինչպէս չկան բազմաքիւ հայ ժողովուրդներ. կայ միակ հայրենիք մը, կայ մէկ հայ ժողովուրդ... որոնց ծառայելու երդում ենք տուած:

«Երբ հայ նորահասը, Հ.Մ.Լ.Մ.ի մէջ սորվելէ յետոյ իսկական հայրենասիրութիւնը, կ'ընդդրիէ քաղաքական դաւանանք մը, եւ կը յարի որեւէ կուսակցութեան, այն ատեն կրնաք վատահ ըլլալ թէ ան պիտի ըլլայ ողջամիտ եւ օգտակար կուսակցական մը, որովհետեւ, մեր մէջ սոր-

# ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ՍՈՒՐՃԱՆԴԱԿ

ՑԱՆՈՒՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱՐ ՑԱԶՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԻ

Սովետական ժողովուրդը մեր երիտասարդութիւնից միշտ պահանջել եւ պահանջում է, որպէսզի նա հանդիսանայ ուժի եւ արիութեան օրինակ: Եւ երիտասարդութիւնն իր հերթին դործով է պացուցել իր տոկութիւնը, անսասան կամքը, դպրոցական ուժը: Սովետական երիտասարդութեան այդ գծերը վառ կերպով հանդէս եկան - Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատների մարտական դործերում, ուր աչքի ընկան նաեւ մեր սպօրտի ներկայացուցիչները — մեր երիտասարդութեան Փիզիկապէս ամէնից աւելի կոփւած մասը:

Հայրենական պատերազմի մասնակից սպօրտումէններ՝ Սովետական Միութեան հերոս Կորոտկովը, Սովետական Միութեան ախոյեան Թէմուրեանը, Շտէյնը, Շէրոսկինը եւ ուրիշները հերոսարար ընկան Հայրենիքի համար մղւող մարտերում, որպէս բացառիկ անվեհներ մարտիկներ:

Պատերազմի երկար տարիներին Սովետական բանակի շարքերում արժանաւոր կերպով կատարեցին իրենց պարտքը մարդկաներ Ռ. Մանուկեանը, կապիտան Ե. Խոտիմսկին, կապիտան Ն. Կոչէլեով, աւագ լէյտենանտ Գէորգի Պողովը, գեներալ - մաեր Դ. իբուր, աւագ լէյտենանտ Ս. Համբարձումեանը եւ ուրիշները:

Հայրենական մեծ պատերազմը ժամա-

---

ված պիտի ըլլայ հայրենիքին եւ ժողովուրդին շահը զանազանել եւ գերազանել կուսակցութեան շահէն»...

Գ. Մերձանօֆ՝ հաղիւ վերջացուցած իր փակման խօսքը, բոլոր պատգամաւորները ոտքի, խանդալառ ու հպարտ, իրենց սրտաբուխ ողջոյները կ'ուղղէին հեռաւոր Հայրենիքին, մէկ բերան թնդացնելով՝

«Ծաղկի՛ր, ազատ իմ Հայրենիք»...

Նակաւորապէս ընդհատեց սովետական մարդիկների յաղթական երթը, մարզական համաշխարհային նւաճումների զրոհը, որ Սովետական Միութեանը դուրս բերեց ծանր ատլետիկայի գծով առաջին տեղը՝ ամրող աշխարհում:

Բաւական է միշել, որ մինչեւ Հայրենական պատերազմը, շտանգայի գոյութիւն ունեցած 35 համաշխարհային մրցանիշներից 26ը նւաճել էր սովետական ծանր ատլետների կողմից:

Հետաքրքրական է նշել, որ մեր փոքր Սովետական Հայաստանը, յանձին Ռ. Մանուկեանի եւ Ս. Համբարձումեանի ունի երկու համաշխարհային եւ չորս միութենական մրցանիշեր, որոնք փաստորէն գերազանցում էին համաշխարհային մրցանիշները — այսինքն Սովետական Հայաստանը վերջին գծում էր թողնում այնպիսի երկիրների, ինչպէս Մեծ Բրիտանիան, Ֆրանսան, Եղիպտոսը եւ Ճապոնիան, որոնք ունէին միայն մէկական մրցանիշ:

Ասում ենք «ունէր», որովհետեւ մինչեւ Փարիզի մրցումները սովետական շտանգիստները չեն մտնել ծանր ատլետների միջազգային Ֆէդէրացիայի մէջ, հետևաբար սովետական մրցանիշները չեն ցուցակագրուում եւ հաստատուում Ֆէդէրացիայի կողմից:

Այսպէս էր առաջ: Սովետական մարդկանց եւ սովետական մարդիկների բնաւորութեանը յատուկ չէ հանդստանալ անցեալի դափնիների վրայ:: Պատերազմը յաղթականօրէն աւարտւեց: Սովետական մարդիկները կրկնապատկւած եռանդով սկսեցին մարզել եւ յամառ պայքարում նորից ահա զերակշռութիւն են ձեռք բերում միւս երկրների մարդիկների նկատմամբ:

Մեր Փուտրովիստներն ու շախմատիստներն արդէն փայլուն կերպով ցուցադրեցին իրենց առաւելութիւնները Մեծն Բրի-

տանիայի, Ամերիկայի, Միացեալ Նա -  
հանգների, Զեխոսլովակիայի, Ռումինիա -  
յի եւ ուրիշ երկրների նկատմամբ:

Մեր մարզիկները՝ Գրիգորի Նովակը,  
Նինա Դումբաձէն, Տատեանա Սեւիկո -  
վան, Լիւլմիլա Անոկինան եւ ուրիշները  
մրցումների ժամանակ մեր երկրի համար  
առաջնութիւն նւաճեցին:

Այս տարի հերթը հասաւ եւ մեղ՝ շտան -  
դիստներիս:

Լիովին հասկանալի է պատասխանատը -  
ւութեան այն զգացումը, որով սովետա -  
կան շտանդիստները պատրաստում էին  
Փարիզում կայանալիք համաշխարհային  
մրցումներին:

Բարձր պահել սովետական սպօրտի պա -  
տիւր, —ահա այն միտքը, որը յուզում էր  
մեղ Փարիզ մեկնելիս:

Մոսկայում տեղի ունեցած մէկամսեայ  
հաւաքից յետոյ, որին մասնակցում էին  
Սովետական Միութեան 20 ուժեղագոյն  
շտանդիստները, ընտրւեցին 11 հոգի, այդ  
թուում Գ. Նովակը, Ե. Խոտիմսկին, Իւ .  
Կուցէնկոն, Մ. Ասեանիկը, Ա. Շատովը,  
Գ. Պոպովը, Ս. Համբարձումեանը եւ ու -  
րիշները:

Հոկտեմբերի 18ին մենք արդէն Փարի -  
զի օդանաւակայանում էինք՝ մեղ դիմա -  
ւորով սովետական լիազօր ներկայացուց -  
չութեան, սպօրտային հասարակութեան  
եւ մամուլի ներկայացուցիչների շրջա -  
պատում:

Մրցութիւնն սկսւեց 14 երկրների, այդ  
թուում՝ ՍՍՌՄի, ԱՄՆի, Ֆրանսիայի,  
Անգլիայի, Եգիպտոսի եւ միւս երկրների  
մասնակիցների հանդիսաւոր երթով:

Տերկրալի էր զդալ, թէ ինչպէս հազա -  
րաւոր հանդիսաւեսներ ջերմօրէն, միա -  
համուռ ծափահարութիւններով դիմաւո -  
րեցին սովետական մարզիկներին:

Մրցումները շարունակւեցին երկու օր  
եւ կրում էին սուր, լարւած բնոյթ:

Քառան հազար հանդիսաւեսներ բացա -  
ռիկ հետաքրքրութեամբ դիտում էին, թէ  
ինչպէս աշխարհի 18 ընտիր, ուժեղագոյն  
շտանդիստները դրսում են համաշխար -  
հային մրցանիշների համար:

Սակայն միայն Սովետական Միութեան

երեք մարզիկների եւ մէկ Եղիպտացու յա -  
ջողւեց հասնել աչքի ընկնող նւաճումնե -  
րի:

Փայլուն յաջողութեամբ հանդէս եկաւ  
աշխարհի ախոյեան Գրիգորի Նովակը, ո -  
րին Փրանսիական մամուլը միաձայն ան -  
ւանեց «Փէնոմէնալ»: Եւ իրօք, ծանր ատ -  
լէտիկայի պատմութեան մէջ նովակը  
հազարդիւտ երեւոյթ է, որն իր ձեռքումն  
է պահում միաժամանակ երկու՝ միջին եւ  
կիսածանը՝ քաշերի առաջին տեղերն աշ -  
խարհում:

Նովակը սահմանեց նոր համաշխարհա -  
յին մրցանիշ՝ պոկում երկու ձեռքով :  
Այդ արդիւնքը հաւասար է 130 քիլոկրա -  
մի, որը 10 քիլոկրամով աւելի է նախկին  
մրցանիշից :

Հասարակութիւնը խանդավառութեամբ  
ողջունեց սովետական մարզիկին: Նուա -  
գախումը նւագեց Սովետական Միու -  
թեան Պետական Հիմնը :

Այնուհետեւ տախտակամած դուրս եկաւ  
Եակով Կուցէնկոն եւ երկու ձեռքով հրեց  
բարձրացնելով 171 քիլոկրամ, որը նոյն  
պէս զերազանցում է մինչ այդ դոյու -  
թիւն ունեցող համաշխարհային պաշտո -  
նական մրցանիշերը:

Նոր համաշխարհային մրցանիշ սահմա -  
նեց, որը առաջ պատկանում էր Ռիսսին  
(Գերմանիա) Սէրգօ Համբարձումեանը  
(Հայաստան), ձախ ձեռքով պոկելով 96  
քիլոկրամ :

Աչքի ընկնող նւաճումներ ձեռք բերեց  
նաեւ Եղիպտացի Ֆայեադը: Միւս 14  
ծանր ատլէտների ջանքերը՝ համաշխար -  
հային նոր մրցանիշ սահմանելու՝ ձախող -  
ւեց :

Զնայաց այդ նւաճումներին սովետա -  
կան շտանդիստները զոհ չէին իրենց ձեռք  
բերածով: Փարիզի մրցումների ժամա -  
նակ մենք չդրսեւրեցինք զէթ այն ար -  
դիւնքները, որոնց հասել էինք Մոսկով -  
ևան մարզումների ժամանակ: Այդ՝ Մոսկ -  
վայից Փարիզ ընկած ճանապարհի առաջ  
բերած յոգնածութեան եւ մրցումներին ա -  
ռանց անհրաժեշտ հանդստի մասնակցելու  
հետեւանքն էր:

Սովետական շտանդիստներն արդէն

# Հ. Մ. Ը. Մ. Ի ՊԱՏԳԱՄԱԿՈՐՈՒԹԻՒՆ, ՄԸ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Մեր նախագահը Գ. Շահինեան, յայտարարած էր Ֆրանսայի Պատգմ. Ժողովին մէջ թէ, Ներդաղթի Միութենական լիազօր եւ Բարիզի խորհրդ. զեսպանատան քարտուղար քաղ. Հինայէկեան հրաւիրած է Հ.Մ.Ը.Մ.ի Կեղը. Վարչութիւնը ժարդիկներու եւ վարիչներու պատուիրակութիւնը մը զրկելու Հայաստան:

Հպարտութեամբ եւ ուրախութեամբ կը յայտնենք թէ Ս. Հայաստանի կառավարութիւնը տուած է արդէն իր հաւանութիւնը եւ հրաւէրը պաշտօնապէս ուղղուած է Կեղը. Վարչութեան:

Հայաստան այցի լուրը մեծ խանդավառութեամբ առ առողջապահ այսուհետեւ նրանք կանոնաւոր կերպով կը մասնակցեն աշխարհի շտանդիստների բոլոր մրցումներին: 1947ին իսկ սպասում է Եւրոպայի եւ աշխարհի շտանդայի առաջնութեան մրցումներ, ուր մենք յոյս ունենք հասնելու շատ աւելի նպաստաւոր արդիւնքների:

Մրցումներից յետոյ Սովետական Միութեան Ֆրանսիայում զեսպան Բոլորովով կաղմակերպեց ծանրութեան բարձրացման համաշխարհային առաջնութեան մասնակից սպօրտումէնների ընդունելութիւն: Երեկոն անցաւ բարեկամական ջերմ մթնոլորտում:

Մի քանի խօսք Փարիզի մասին: Այդ սքանչելի քաղաքում եղել էի 1935 թւականին: Յիշում էի Ես նրան միշտ կայտառ, կենսուրախ, դեղեցիկ ու չքեղ:

Իմ ընկերների հետ միասին մենք երկար ժամանակ չընեցինք Փարիզում, եղանք տարբեր թանգարաններում, մասնաւորապէս նշանաւոր Լուվրում, Բատ-

Հայաստանի մեր եղբայրներուն արուելիք մարդական նուէրներու զնման անհրաժեշտ գումարները հանգանակելու:

Մարտէլ, Պուշտիկ Մոնի մամաճիւղը բացանիկ բախտն ունեցաւ, հանգանակութիւնը բանալու՝ առաջինն ըլլալով, մարտ 16ի հրապարակային հաւաքոյթին մէջ, որ կազմակերպուած էր Շրջ. Վարչութեան Պուշտիկ Մոնի պատուիրակութեան կողմէ:

Օրուան հախագահութեան կողմէ (Եղբայրներ Հրամանական, Տաճառ Խաչիկան) Ս. Ալթումեան բացատրեց հաւաքոյթին նպատակը:

Գրիգոր Մերձանօֆ խօսեցաւ Հ. Մ. Ը. Մ. ի ծագման ու զարդացման մասին, յիշելով յուզի գրուազներ:

Մկրտիչ Երիցանց բացատրեց Հ. Մ. Ը.

բոններում, Կիսոններում, պարկերում եւ հասարակական վայրերում:

Ինչպէս է փոխւել Փարիզը... Ամենուրեք զգացւում է Փաշիստական բարբարուների մղձաւանշացին հետքերը: Լուվրը հիմնովին կողոպուած է: Ես չտեսայ արևստի բաղմաթիւ ստեղծագործութիւններ, մասնաւորապէս սքանչելի բրոնզէ քանդակները քաղաքի հրապարակներում, պարկերում եւ հասարակական վայրերում: Զկար առաջւայ Փարիզեան շքեղութիւնը:

Սակայն ժողովուրդը, հիանալի, ազատաւոր Փրանսիական ժողովուրդը նորից հմայեց մեղ:

Մենք թողեցինք Փաշիստների կողմից խոշտանգւած, սակայն առաջւայ պէս դեղեցիկ Ֆրանսիան, մեզ հետ դէպի հարազատ Սովետական Միութիւն տանելով ամենալաւագոյն տպաւորութիւններ նրա մասին:

Համաշխարհային ուկորդսմէն

Սէրգօ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ

Մ. կ դադավարաբանութիւնը, դերն ու ո-  
մանց անհիմն վերապրումներուն դրդա -  
պատճառները:

Գառլօ Շահնեան ծանրացաւ այս շրջա-  
նին մէջ, Հ.Մ.Լ.Մ.ի վերակալմութեան  
աշխատանքներուն վրայ, միացման որատ-  
րուի կոչ ուղղեց բոլոր անոնց որ գանա-  
զան պատրուակներով կը յամառին անջատ  
դրձել Հ.Մ.Լ.Մ.ին եւ անոր դէմ, եւ ի  
վերջոյ կանգ առնելով Հ.Մ.Լ.Մ.ի սո-  
ուարաթիւ պատուիրակութիւն մը Հայա-  
տան մեկնումին վրայ, յայտնեց թէ հան-  
գանակութիւն մը պիտի կատարուի որուն  
զումարը պիտի ատկացուի մարզական ա-  
ռարկաներու զնման, նուէք տանելու հա-  
մար Հայաստանի մեր մարզիկ Եղբայրնե-  
րուն: Ինքն իսկ հանգանակութիւնը բացաւ  
25.000ռլ, որ շատ կարճ ժամանակի մէջ  
բարձրացաւ 112.000ր:

Հանգանակութիւնը որ կը շարունակ-  
ուի Շրջ. Վարչութեան տեղույն պատուի-  
րակութեան կողմէ, կը լսենք թէ արդէն  
մօտեցած է 200.000ր:

Կէսօրէ վերջ տեղի ունեցած զնդախաղի  
մրցումէն յետոյ, կեղր. Վարչութեան  
ներկայացուցիչները, Սէնթ'Անի մէջ Ար-  
կայ եղան սկառուտական յուղիչ ընդունե-  
լութեան մը, ուր ի յայտ եկաւ սկ. խմ-  
րապետ Պէրճ Ֆէրհատեանի զնահատելի  
աշխատանքը եւ մասնակցեցան ծնդական  
խորհուրդի նիստին:

Իրիկունը՝ ընդոմելութիւն Պօմօնի Հ.  
Ա. Լ. Մ.ի ղեղաղարդ սրահին մէջ, ուր  
չնորհիւ Յակոր Զիլճեանի զուարթ ու  
յանդավառ միջամտութիւններուն, մտեր-  
մական մթնոլորտի մէջ, խօսք առին օր-  
ուան հիւրերը, Բժ. Աթթայեան, Հր. Աթ-  
թարեան, Ս. Աթունեան, Մկրտիչ Շէ-  
խիկեան, Բ. Վաղինակ:

Հայաստան մեկնող պատուիրակութեան  
ազահովելու համար պատուարեր ամբող-  
ջութիւն մը, կազմուած է յանձնախումբ  
մը, որ արդէն աշխատանքի լծուած է՝  
քնտրելու համար ամենին արժանաւոր  
Փութպօլիստները եւ մարզիկները:

Պատրաստուելու վրայ է իրենց ընդու-  
նակութիւններով եւ զնահատուած արժա-  
նիքով համբաւ հանած մարզիկներու ցանկ

մը, որմէ անշուշտ, խնամուած ընտրու-  
թիւն մըն է որ պիտի կատարուի:

Դժբախտաբար պատղամաւրութեան  
թիւը սահմանափակ է եւ մեր միջոցները  
տկար: Կարելի չէ բոլորին զոհացում տալ  
միաժամանակ, որքան ալ կեղրովի Վար-  
չութիւնը տողորուած ըլլայ յօժար տրա-  
մադրութիւններով:

Կը յուսանք սակայն թէ Հ.Մ.Լ.Մ.ի այս  
պատղամաւրութիւնը առաջինը եւ վեր -  
ջինը չպիտի ըլլայ:

Յառաջիկայ տարիներու ընթացքին, կր-  
նան ուրիշ պատղամաւրութիւններ յա-  
ջորդիլ իրարու՝ զէպի Հայաստան, դառ-  
նալով կենդանի եւ խկապէս խանդավա-  
ռող կապ մը երկրի եւ Սփիւռքի մարզիկ-  
ներուն միջնւ:

Կարեւորը՝ այս առաջին պատղամաւր -  
ութիւնը յաջողցնելն է պատուարեր կեր-  
պով:

Եւ յաջողութեան ԱՌԱՋԻՆ ՈՒ ԳԼԽԱ -  
ԻՈՐ ՊԱՅՄԱՆՆ է, զսպել ամէն դժողու-  
թիւն, որքան ալ արդար նկատուի, որ շա-  
տերուն մէջ բոյն պիտի դնէ, այն պարզ  
պատճառով որ զրկուած պիտի մնան Հայ-  
րենիք այցելելու այս բացառիկ պատեհու-  
թենէն:

Մեր Եղբայրները պիտի հասկնան սա-  
կայն թէ այս տեսակ պատղամաւրու -  
թեան մը կազմութիւնը չի կրնար թողուիլ  
պատահականութեան կամ կամայականու-  
թեան. պատասխանատուններէն կը պահան-  
ջէ, նոյն իսկ ոմանց հետ զէշմարդ ըլլա-  
լու զինով — անաչառ կարդաղրութիւն,  
խստապահանջ ընտրութիւն:

Մեր Եղբայրները պիտի զիտնան նաեւ  
թէ, Հայրենիքի մեր մարզիկ Եղբայրնե-  
րուն, որոնց յաղթական նուաճումներուն  
կը հետեւինք հիացումով, յաղթելու հե-  
ռանկարով չէ որ կ'երթանք, մեր մրցում-  
ներուն մէջ:

Բայց, մեր պարտականութիւնն է նա-  
խատեալ ու ապահովել պատուարեր պար-  
տութեան մը պայմանները, ԳՈՒԷ...

Վերադարձին, պէտք չէ որ պատղամա-  
ւրութեան պատասխանատունները քննա-  
դատուին անարդար վերագրումներով կամ  
անտեղի դիտողութիւններով:

# Հ.Մ.Ը.Ի ՅՈՒԹԱՏՏՐԵՎ

Ս.4

## ՃԻՇՄԷՃԵԱՆ ԲԱԺԱԿԻ

Հ.Մ.Ը.Ի.Մ.Ի Առժմ. Կեղր. Վարչութեան աջակցութեամբ Փարիզեան շրջանի Գութագոլի յանձնախումբը, Փարիզի և Մարսէյլի խումբերում միջեւ բաժակի մրցում մը կազմակերպած էր: Բաժակը, որ Հայաստան մեկնող մեր եղբայրներէն Հ.Ճիզմէճեանի անունը կը կրէ, նուիրուած էր Առժմ. Կեղր. Վարչութեան նախադահեղութեանի կողմէ:

Մրցումը տեղի ունեցաւ Սթատ Մօնթրէոյի մէջ, նախադահութեամբ ներդադիթի Միութենական լիազօր, խորհրդային դեսպանատան քարտուղար քաղ. Հինայէկեանի, որուն կ'ընկերանար Փարիզի խորհրդ. ընդհանուր հիւլատոս քաղ. Արքամով: Երկու հազարի մօտ հայ եւ Փրանսացի հանդիսատեսներ կային: Փարիզի և Մարսէյլի խաղացողները դեղին եւ ճերմակ շապիկներ հազած էին:

Դատաւոր Մալումեանի նշանին վրայ խաղը սկսաւ, երկու կողմէն ալ մեծ ժամանդ ցոյց տուին. սկսելէն 20 վայրկեան յետոյ Մարսէյլ առաջին կէտը նշանակեց: որմէ քիչ վերջ դադար տրուեցաւ: Երկրորդ խաղին փարիզցիները աւելի ճկունութիւն ցոյց տուին մեւ 10 վայրկեան յետոյ յաջողեցան կէտ մը նշանակել: Խաղը լրանալու 16 վայրկեան մացած Փարիզ երկրորդ կէտ մը եւս նշանակեց, որով տիրացաւ բաժակին:

Նոյն իրիկունը, երկու խումբերը եւ յաջորդ օրը սկսող համագումարի պատգամաւորներուն մեծ մասը կը հաւաքուէին կէֆիւ առ Ֆրանսի մէջ եղբայրական ճաշասեղանի մը շուրջ, Հ.Մ.Ը.Ի.Մ.Ի Առժմ.

Կեղր. Վարչութեան նախադահ Պ. Գ. Ճահինեանի նախադահութեան տակ որ երեկոյթը բացուած յայտարարեց Խ. Հայաստանի հիմնով:

Հետղհետէ նախադահին հրաւէրին պատասխանելով հայրենասիրական խօսքերը ըրին եւ Հ.Մ.Ը.Ի.Մ.Ի գործում էութիւնը վեր առին Պ. Պէրճանօֆ, Ս. Ալթունեան, Ժամիկէլեան, Մալումեան Հ.Մ.Ը.Ի.Մ.Ի կեղրոնի եւ զանազան Մասնաճիւղերու կողմէ: Բոլոր խօսողներն ալ շեշտեցին Հ.Մ.Ը.Ի.Մ.Ի հայրենասիրական էութիւնը, ընդգծելով հայրենիք վերադարձի անհրաժեշտութիւնը յանուն դադութահայ նոր սերունդի վերջնական փրկութեան եւ անոր մարզական զարդացման, պետական խնամքի եւ գուրգուրանքի տակ: Մասնաւորաբար շեշտուեցաւ դադութիս բոլոր մարզիկները Հ.Մ.Ը.Ի.Մ.Ի դրօշին տակ համախմբելու կարեւորութիւնը, յիշելով այս ուղղութեամբ արդէն ձեռք բերուած արդիւնքները:

Ներկաներուն եւ համագումարին ողջոյնի խօսքեր եւ մաղթանքներ ուղղեցին Շ. Տատուրեան «Ճողովուրդ»ի եւ Մ. Աստուրեան Ֆ. Հ. Ա. Ը. Մ. Ի կողմէ:

Ապա, բուռն ծափերու տակ խօսք տրուեցաւ քաղ. Հինայէկեանին որ մատնանշեց հայ երիտասարդին եւ մարզիկին պարտականութիւնները հայրենիքի հանդէսութիւնը:

«Բոլոր հոսանքներն ալ կը խօսիմ հայ - րենիքի եւ հայրենասիրութեան մասին, բայց ատիկա բաւական չէ որ բոլորն ալ հայրենասիրական ըլլան. զանոնք պէտք է դատել ոչ թէ իրենց խօսքով, այլ գոր-

ԱՐ

ծով : Գաղութահայ ժողովուրդի ջախջախիչ մեծամասնութիւնը հայրենասէր է և իրավէս հայրենիքի կողքին . փոքրամասնութիւն մը խօսելով հանդերձ հայրենիքի մասին , կը ճզնի վնասել անոր :

«Մեր երկրի մէջ , ժողովուրդի մեծամասնութիւնն ու մրիտասարդութիւնն անկուսակցական են . բայց անոնց անկուսակցական ըլլալու հանգամմանքը չարգիլեր որ անոնք հայրենասէր ըլլան և աշխատին հայրենիքի մեծութեան և բարդաւաճման համար : Հ.Մ.Լ.Մ. որպէս մարդական միութիւն , ողէտք է ըլլայ անկուսակցական , բայց հայրենասիրական կազմակերպութիւն , միշտ հայրենիքի կողքին :

«Զեր համագումարին մէջ մասնաւոր ու շաղրութեան ողէտք է առնէք , թէ ի՞նչպէս կրնաք օգտակար ըլլալ և ծառայել հայրենիքին ու զայն պաշտպանել անոր թշնամիներուն դէմ : Մենք թիւով փոքր , բայց մշակոյթով մեծ ժողովուրդ մըն ենք : Ոչ ոք կրնայ այլեւս ծունկի բերել հայը որ մաս կը կազմէ Խ. Մեծ Միութեան : Մենք ցոյց տուինք , թէ մեր ժողովուրդը իր մշակութային հարստու-

թիւններէն զատ պահած է նաեւ իր մարտական լաւագոյն աւանդութիւնները եւ գիտէ մարտնչել :


«Մենք , մեծնալու համար պէտք ունինք խաղաղութեան , իսկ խաղաղութիւն ունենալու համար զօրաւոր ըլլալու է : Հայ ժողովուրդի զօրացումը կը պահանջէ անոր կեղրոնացումը իր հայրենիքին մէջ :

«1947ին կը սկսի ներդաղթը Ֆրանսայի : Կոչ կ'ընեմ ձեզի մեկնիլ հայրենիք ծառայելու համար անոր՝ վայելելով մեր պետութեան պաշտպանութիւնն ու հոգածութիւնը : Գացողէերը երկրի մէջ , իսկ մնացողները հոս՝ միշտ իրենց ուժերը ի սպաս դնելու են մեր ազատ ու անկախ հայրենիքին որ ներդաղթ կը կազմակերպէ չորհիւ Խ. Միութեան :»

Ապա , յաջողութեան մաղթանքներ կ'ուզ դէ համագումարին :

Վերջաւորութեան , քաղ . Հինայէկեան 24 խաղացողներուն յիշատակի պատուանշաններ բաժնեց իրեն ներկայացող մարդիկներուն ուղղելով բարեկամական , խորատական խօսքեր :

ՏԵՂԵԿԱԲԵՐ



## ՍԿԱՈՒՏԸ ԲԱՐԵԿԻՐԹ Է

Եթէ ԿՈՒԶԵՔ ՈՐ ԶԵՐ ՏՂԱՆ ԸԼԼԱՅ ԸԼԼԱՅ ԲԱՐԵԿԻՐԹ ,

ՅԱՆՉՆԵՑԵՑՔ ԶԱՅՆ Հ.Մ.Լ.Մ. ՍԿԱՈՒՏ ԽՈՒՄԲԵՐՈՒՆ

ԿԱԶՄԵՑՔ Հ.Մ.Լ.Մ. ԽՈՒՄԲԵՐ ՀՈՆ , ՈՒՐ ԶԿԱՆ :

ԻՍԿ ՀՈՆ ՈՒՐ ԿԱՆ ԱՐԴԻՆ , ՊԱՀԱՆՁԵՑՔ ՈՐ

ԿԱԶՄԵՆ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԵՐ :

Le Gérant : K. GIBDOUNY

Imp. A. Der Agopian, 17, Rue Damesme

